

Արև

ԱՄԱՍԱԳԻՐ
ԿՐՈՆԱԿԱՆ - ԳՐԱ ԱՐ - ԲԱԼԱԽԻՒԴ

ԳՐԱԶՈՒՄԱԳԻՐ ՀԵՇՎԱՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՈՎՐԱՅԻՐ ՀԱՅ ՀԱՅԱՍՏԱՆԻ



451 - ԾՈՐԵԼՐԵԱԿԱՆ ՏՐՈՒ - 1951
Ճ. ԳՐԵՎԱՐԱՐ ԱՐԲԱ ԳՐԵՎԱՐԱՅԻՐ ՀՈՐԵԼՐԵԱԿԱՆ ԱՐԲԱ
ՀԱՅԱՐ ԵՐԵՍՈՒՆ ԵՒ 468 4403486

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

| | | |
|---|--------------------------------------|------------|
| ԽՄԲԱԴՐԱԿԱՆ | | ԵՐԵ |
| — Պարտի գիտակցութիւնը և նոր լրատումը . ԴԱՐԱԳԻՆ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՒ | 193 | |
| ԿՐՈՆԱԿԱՆ | | |
| — Տերութական Աղօրի (17). — Անմանութեան ազանվութիւնը . | ԴՐ. ՄՐԿ. Հ. ԳԱԼՈՒՅՑՆԱՆ X | 197 201 |
| ԲԱՆԱՍՏԵԴԱԿԱՆ | | |
| — Երազան. — Հանոյի . | ԱԽԵՏՈՒՄ ՎԱՀԱՆ ԹԵՐԵՆԵԱՆ | 206 207 |
| ԲԱՆԱՍՏԻՐԱԿԱՆ | | |
| — Խորհնացի, Եղիշէ և Հ. Անդրա Ալիբեան . ՃՐԱԿԻ Ք. ԱՐՄԵՆ | 208 | |
| ՊԱՏՄԱԿԱՆ | | |
| — Եղիշէ պատմագիր և Վարդանաց պատերազմը (5). . | ԳԱՐԳՈՒ Վ.Ր. ՎՐԹԱՆԿՈՅԱՆ | 212 |
| ՔՆՆԱԴԱՏԱԿԱՆ | | |
| — Ֆրանական բննադատութեան երեք սիւները . | ԱԺԳՈՒՏ ՊԱՐԴԵՏԻ ՏԵՐ ՅՈՎՀԱՆՆԵՍՅՈՅԱՆ | 217 |
| Պարոկատանի Նույրուկ ԳԵՐ. Տ. Հայրիկ Վ.Ր. Ակրանեանի վերադարձը . | 221 | |
| Ս. ՅԱԿՈԲԻ ՆԵՐՄԵՆ | | |
| — Ամսութայ լուրեր . | 222 | |
| ՏԵՐՈՒՆԻ | | |
| — Տ. Գևորգ Ա. Արենու. Առաջնան . | 224 | |

ՍԻՌՆԻ Տարեկան բաժնեգինն է՝ բոլոր երկիրներու համար՝ Ա.ՅՈՒ. Շիլին 15

Redaction of the Armenian Monthly SION
 Armenian Patriarchate,
 P. O. B. 4001
 Old City - Jerusalem
 Via Amman (Jordan)

"SION," an Armenian Monthly of Religion, Literature and Philology
 Printed in
 JERUSALEM

≡ Ս Ի Ռ Ա ≡

ԻԵ. ՏԱՐԻ — ՆՈՐ ՇՐՋԱՆ

1951

«ՅՈՒՆԻՏՈՒ»

ԹԻՒ 7

ԽՄԲԱԳԻՐԱԿԱՆ^(*)

ՊԱՐՏՔԻ ԳԻՏԱԿՑՈՒԹԻՒՆԸ ԵՒ ՆՈՐԱ ԿԱՏԱՐՈՒՄԸ

«Ծառայք անպիտան եմք, զոր ինչ պարտն էր առնել, արարաք»:
(ՀՈՒԿ. ԺԷ. 10)

Ա.

Գերմանացի նշանաւոր փիլիսոփայ Կանտը, տիեզերքի մէջ երկու բարձրագոյն զեղեցկութիւն էր տեսնում. աստեղազարդ երկինքը և մարդկային հոգու մէջ պարտքի զգացումն ու զիտակցութիւնը :

Իրաւունք ունէր մեծ մտածողը : Ի՞նչ աւելի զեղեցիկ բան, հմայիչ, խորհրդաւոր, քան աստղազարդ երկինքը իւր բազմաթիւ փայլուն աստղերով, ցրուած պայծառ և կապոյտ երկնակամարի վերայ : Այդ զեղեցկութիւնը շատ աւելի խորանում, շատ աւելի հրաշալի է դառնում, եթէ զիտութեան բերած նորանոր փաստերով և իրողութիւններով աւելի ընդարձակում է մեր ծանօթութիւնը աստղերի թուի, խմբակցութիւնների, շարժումների, փոխ յարաբերութիւնների և անսահման հեռաւորութեան մասին :

Սովորական աչքի համար մի քանի հազարից աւելի չեն երեւացող աստղերը, բայց զիտական հետազօտութիւնների հետեւանքով, զիտենք, որ նրանց թիւը միլիոնաւոր է, աւելի ճիշդ անհամար, և մեզանից միլիոն միլիոն ներով հեռու և անսահման տարածութեան վրայ, իրենց յաւիտենական և կանոնաւոր ընթացքն են կատարում : Սովորական մեր հասկացողութեամբ երկընքում միայն մի արեգակ կայ՝ երկնային որոշ մարմինների խմբակցութեամբ, որոնցից մէկն է մեր երկիրը, լուսինը և մի քանի այլ մոլորակներ, բայց որչա՞փ արեգակնային միութիւններ և համաստեղութիւններ կան, որոնց մասին

(*) Այս օրերուն, երբ մեր օրաթերթերուն և ամսագրերուն մէջ տեղ կը բռնեն յօդուածներ՝ որոնք յանախ յայտարար նշաններն են չկազմուած մաքերու և անապարտւած տրամարանութեան ճիգերու, և այդու աւելի վասակար քան չինիչ ու զաստիարակիչ, յարմար տեսանք մեր խմբականի էջերը յատկացնել կիլիկիոյ գեհափառի սոյն չինիչ յօդուածին, ուր կայ տարիներու փոքառութեամբ հասուն Հայրապետին և զիտնական-բանասէրին խրատները, մեր ազգային-կրօնական կեանքն ներ աղմուկ հանելու տրամադրութիւն ունեցող զործիչներուն :

մենք հասկացողութիւն և գաղափար չունինք, այլ մասնազէաներին միայն մասմբ ծանօթ և կռահելի Արդա՛րն, գեղեցիկ է, անսահման մեծ, խորհրդաւոր աստեղազարդ երկինքը, և շօշափելի յայտարարը բարեպաշտի համար Աստուծոյ մեծութեան. «Երկինք և երկիր պատմեն զփառս Աստուծոյ»:

Բայց հողեւոր և բանական մարդկանց համար կայ մի երկրորդ երկինք, որ մարդկային հողին է իւր խմացականութեամբ, իւր զգացմունքով, իւր երեւակայութեամբ, իւր յիշողութեամբ, կամքով: Սոքա էլ պակաս խորհրդաւոր չեն, պակաս հրաշալի և գեղեցիկ, մեր ներքին աշխարհի երկնակամարի աստիքը: Արտաքին տիեզերքը տեմում, վայելում ենք նորա զեղեցկութիւնը և զերը: Արտաքին տիեզերքը տեմում, վայելում ենք նորա զեղեցկութիւնը և սքանչանում մեր ներքին աշխարհի իմացականութեամբ, ուրեմն և կարեւորագոյնը մեր հասողութեան նկատմամբ: Այդ ներքին տիեզերքի երկնակամարի ամենափայլուն աստղերից մէկը պարտի զիտակցութիւնն է եւ նորա կատարումը: Որովհետև մեր կենդանութեան ծաղիկն ու պտուղն է այն, ընթացքը, բովանդակութիւնը և նպատակը մեր զոյութեան, մեր հողեւոր զոյութեան:

Բ.

Բայց մեծ փիլիսոփայից շատ դարեր առաջ Պապեստինում հանդէս էր եկել Յիսուս Նազովեցին, որ փիլիսոփայական դպրոց չէր անցել և ոչ էլ էմանուէլ կանտի նման հանդէս եկել իբրև մեծ մտածող, տրամարան, քննադատ մարդկային բանականութեան: Բայց բիւրեղացած էր նա, զտուած աստուածային սիրոյ և ճշմարտութեան լովի մէջ, իւր պարզ քարոզութեամբ ու կենդանի օրինակով պատկերը տուել հողու բարձրագոյն զեղեցկութեան, իւր աշակերտների և հետեւուների սրտի տախտակի վերայ իրական կեանքի ուղին, բովանդակութիւնն ու նպատակը դրոշմելով: «Ծառայք անպիտան եմք, զոր ինչ պարտն էր առնել, արարաք»:

Այս պարզ նախադասութեան մէջ էր ամփոփուած մարդկային հողու զեղեցկութեան էութիւնը, պարտքի կատարման լուսաւոր ճշմարտութիւնը: Մէր, զթութիւն, ճշմարիտ իմացականութիւն, հաւատոյ ջահով պայծառացած, իրար լրացնող մտքերն են այն ներքին իրականութեան, որ պարտքի կատարումն է կոչւում: Դրանք իրար հետ շաղկապուած, իրարից բղխած և իրար ամբողջացնող յատկանիշերն են լուսաւոր հողիների, որ ծարաւ ունին գէպի կենդանութեան աղքիւրը յատակ, եղջերուների նման: Պարտքի զիտակցութեամբ և կատարմամբ է մեր կեանքը դաշնում բովանդակալից, մեր անձը եղբայրասէր, մեր աշխատանքը մաքուր մեր զոյութիւնը յաւերժական նպատակների միջոց և զործիք, զձուձ և նեղ հաշիւների, եսականութեան շնչահեղձ աշխարհից գէպի երկնային կեանքի ոլորտները բարձրացնելով:

Խնդիրը տեսութիւնը չէ, փիլիսոփայական և մանուածապատ բացատրութիւնները բանականութեան հիմունքներով, այն էլ շատ քիչերին մատչելի, այլ ապրումը ներքին, հաւատով ապրումը պարտքի զիտակցութեան, որ զործ և իրականութիւն է դարձնում այն: Պարտքի զիտակցութեամբ և կատարմամբ մենք Աստուծոյ զործակիցներն ենք դառնում, նորա անսահման սիրոյ և նա-

խախնամութեան պաշտօնեաները : Պարտքի կատարումը գործնական քրիստոնէութիւնն է, իւրացումը աւետարանական քարոզութեան :

Գ.

Հասկանալի է, որ նորա կատարումը զանազան անձանց մէջ զանազան ձև ու կերպարանք, ուղղութիւնն է ստանում՝ համեմատ իւրաքանչիւր անհատի կոչման, պաշտօնի, գործի, պատրաստութեան և ունակութեան : Աղքատ և զբժի տէր մարդուց չպէտք է սպասել, որ հարիւրաւոր կամ հազարաւոր դուլարների զոհաբերութիւն անէ, և ոչ էլ հասարակ արհեստաւորից պիտի սպասենք, որ նա զրքեր զրէ, թերթ հրատարակէ, մտքերի լուսաւորութեան առաջնորդ գառնայ : Բայց եթէ ամէն մէկը իւր դիրքի և իւր նիւթական և բարոյական կարողութեան համապատասխան իւր պարտքը կատարէ, նպաստած կը լինի մարդկութեան, Ազգի, Եկեղեցու և ընտանեկան աշխարհի կատարելութեան կառուցման մեծ գործին : Հին փիլիսոփայի խօսքի համեմատ «մարդը հասարակական կենդանի է», իսկ հասարակական կեանքի հիմքն ու զարգացումը կախուած է պարտքի զիտակցութիւնից և կատարումից : Յաճախ զանգատի խօսքեր ենք լսում, թէ մեր հարուստները, ունեւորները իրենց պարտքը չեն կատարում դէպի Եկեղեցին, դէպի Դպրոցը, ազգային կարիքները . զլացողների դէմ զանգատը, մինչև իսկ պարսաւը, տեղին է երբեմն : Բայց մոռանում ենք, որ մենք էլ պարտք ունինք կատարելու, որքան և փոքր լինի այն . դրանց կատարումն ու զանցառութիւնը նոյնչափ գնահատելի է կամ պարսաւելի, ինչպէս մեծերի նկատմամբ : Զբերի մեծ հոսանքները կաթիւներից են բաղկացած, աղբիւրներից, վտակներից, եթէ սովորենք և կատարենք մեր կաթիւ պարտքերը, հանրութեան դաշտերը ուսոզող ջրերի պակասութիւն չենք զգայ : Մեղադրում ենք ժողովուրդի անտարբերութիւնն ու անփութութիւնը իրենց պարտքի կատարման մէջ, բայց աւելի մեծ յանցանք են գործում առաջնորդները, հասարակական իրենց դիրքը, միտքն ու դրիչը զործադրելով կեղծիքի և մոլորութեան հաստատութեան համար, անձնական կամ նեղ կուսակցական «թայֆայական» հաշիւներով : Ուրիշների աշքի մէջ «շիւղ» չպիտի որոնենք, մեր սեպի հական պակասութիւնները մոռնալով . լաւազոյն կանոնն է, նախ ինքն իրեն հաշիւ տալ, ուրիշներին անցնելուց առաջ :

Դ.

Դեղեցիկ է և խմաստալից աւետարանական խօսքը . «Որ ի փոքրուն հաւատարիմ է, ի վերայ բազմաց կացուցից» : Կեանքը կազմուած է փոքր երեւոյթներից և իրողութիւններից . նրանց կատարումից է կախուած մեծ արժեքների յաջողութիւնը : Մողայիկ պատկերի բաղկացուցիչ մասերը զոյնզգոյն քարի կտորներ են, բայց նրանց գասաւորութիւնը տալիս է կենդանի տեսարան կամ նկար : Որքան փոքր է մայրական աշխատանքը ըստ երեւոյթին . երեխային

ժամանակին լուանալ, մնունդ տալ, քնացնել . խօսել, քայլել սովորեցնել, նորա հետ խաղալ, զբաղեցնել . . . ամենօրեայ փոքր, չնշին գործողութիւններն են, բայց որոնց հետ է կապուած թանկազին էակի կեանքի պահպանութիւնը, առողջութիւնը, մարմնական և հոգեկան աճեցողութիւնը : Զարմանում ենք զիտնականների ընդարձակ ծանօթութեան և հմտութեան վերայ, բայց այդ զիտութիւնն ու իմաստութիւնը միանդամից չէ հաստատուած նորա զլիի մէջ, այլ երկարատես և կարգաւորեալ աշխատանքի, մտքերի և ծանօթութիւնների հետզհետէ իւրացման արդիւնքն է՝ տասնեակ տարիների ընթացքում: Տունը միանդամից չի շինուում, այլ նախ տեղն է հարթուում, հիմքը փորւում, ապա հետզհետէ պատերն են բարձրանում, տանիքը ծածկուում, դրսից և ներսից յարդարւում՝ ընակարան դարձնելու համար: Այսպէս է և պարտքի կատարուումը, ընտանեկան, համայնական, եկեղեցական - ազգային և համամարդկային շրջաններում:

Ե.

Սովորենք ճշդապահ լինել մեր պարտքի կատարման մէջ, սկսած երեխայութեան, պատանեկութեան օրերից, սովորութիւն և կանոն դարձնելով այն մեր ամբողջ կեանքը ընթացքում: Դաստիարակչական մեծ և ճշմարիտ ուղղութիւնն է այդ, որին պիտի ենթարկուին ամէն հասակի, կարգի և կոչման տէր մարդիկ, եթէ կամենում ենք անսայթաք լինիլ, զոնէ պակաս անսայթաք լինի մեր անհատական և հասարակական կեանքը: Գիտակցական հասկացողութեան նպաստում է նաև մեքենական սովորութիւնը. մենք առանց գժուարութեան դարձնում ենք որոշ ժամին, երբ սովորութիւն ենք դարձրել այդ ժամին զարթնելը: Սովորենք լինել ճշդապահ մեր խօսքի, մեր գործի, մեր ընթացքի մէջ, դորանով կը գիւրանայ և մեր պարտքի կատարումը, որ կեանքի յաջողութեան և բարոյական կատարելութեան ուղին է:

Աստուած օգնէ մեզ պարտքի զիտակցութեան և կատարման նուիրական գործի մէջ, որպէսզի մի օր նորան հաշիւ տալիս, ասել կարողանանք. «Ծառայք անպիտան եմք, զոր ինչ պարտն էր առնել, արարաք»:

ԳԱՐԵԳԻՆ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ



ԿՐՈՆԱԿԱՆ

ՏԵՐՈՒՆԱԿԱՆ ԱՂՕՔՔԸ



Դարձեալ, փորձութիւններու գէմ աղօթել կ'արդարանայ, որովհետեւ, տառապանքներէ և փորձիչ ցաւերէ խուսափում մը կը յայտնէ, հոգ չէ նոյն իսկ թէ փորձութեան վտանգներուն զոհը մենք ըլլելանք: «Անցցէ բաժակս այս լինէն» աղօթքը բնական և նուիրական աղօթք մըն է և ոչինչ կայ գատապարտելի անոր մէջ, միայն թէ զուգորդուի Աստուածային կամքին հնագանդութեամբ. «Բայց ոչ որպէս ես կամիմ, այլ գուռ: Եթէ Աստուծոյ ձեռքն է որ այն բաժակը մինչև վերջ կը բռնէ մեր բերնին մօտ, յօժար ըլլալու ենք զայն խմելու: Այսպէս աղօթելը յարմարագոյն պատասխանը կրնայ համարուիլ դարերու խրախուսի սա յայտարարութեան. «Որպէս զթայ հայր ի վերայ որդւոց իւրոց, այնպէս զթասցի Տէր յերկիւղածու իւր: Զի նա զիտաց զստեղծուածու մեր, և յիշեաց թէ հող եմք»:

Այս և ուրիշ շատ մը պատճառներով արդարանալի է փորձութեանց գէմ աղօթել. որովհետեւ, Յիսուս ալ փորձութեան չիյնալու համար արթուն մնալ և աղօթել կը պատուիրէ: Յայտնի է թէ այս աղօթքը իր արդարացումը կը դժոնէ մարդկային տկարութեան մէջ և ըմբուտացում մը չէ Աստուծոյ կամքին գէմ:

«Այլ փրկեա ի չարէ»: Ահա այս է երկրորդ կէսը կամ մասը այս զոյգ հայցուածին: Առաջին ակնարկով իսկ կ'երեւեի՝ թէ այս խօսքը պարզաբանումն է առաջին մասին, որ կը յայտնէ ուր է փորձութիւնը: Այս մասին մէջ կը չեշտուի չարին գոյութիւնը և կը հայցուի փրկուիլ անկէ: Որովհետեւ փորձութեան առարկան չարն է, աննիւթեական չարը. չարը, որ կայ մեր մէջ, մեր մեղսալից բնութեան մէջ: Այո՛, թէ եկայ բարիին հրապոյրը և մեր պատրաստակամութիւնը անոր համար, սակայն, ատկէ զատ անձնական տխուր փորձառութիւններու գիտակցութիւն մը ունինք, թէ կայ նաև չարին քարշողութիւնը մեր մէջ, և

ներքին ստորնացուցիչ գրգռութեար՝ անոր հպատակիւլու համար: Ահա այս է չարը:

Չարին ծագումը պրապտել և այն անլուծանելի հանելուկին պարզումին աշխատիլ գժուար և միանգամայն անօգուտ աշխատութիւն մը պիտի ըլլար, ինչպէս ըսինք, ուրիշ առթիւ ալ: Սակայն, մարդկային պատմութեան արշալոյսին իսկ կը տեսնենք գոյութիւնը չարին: Շատ բան չենք գիտեր չարին գոյութեան և ուրիշ հանդամանքներուն մասին, թէ չարն աւ սկիզբէն կար, թէ ի՞նչպէս կը պահէր իր գոյութիւնը, թէ ի՞նչ է անոր նպատակը եայլն: Բայց չարին առաջ բերած տխուր արդիւնքներէն կրնանք երթալ պատճառին, որ է չարը՝ ի՞նքը՝ և անոր գոյութիւնը: Չարին գործած տխուր աւերներէն և այս մասին մեր ունեցած գիտակցութենէն ետքը կան նաև Ս. Գիրքին յայտնութիւնները այս մասին: Յովկաննէս առաքեալ կը գրէ. «Գրեմ ձեզ, երիտասարդք, զի յաղթեցէք գուք չարին» (Ա. Յովհ. Բ. 13): Նաև «Այլ որ յԱստուծոյն է ծնեալ՝ պահէ զանձն, և չարն առ նա ոչ մերձենայ» (անդ, Ե. 18): Յիսուս ալ իրեններուն համար չաղթեցէք որ աշխարհէ վերցուին, այլ պահուին չարէն (Յովհ. Ժի. 15): Պօղոս առաքեալ ևս առ թեսազոնիկեցիս երկրորդ թուղթին մէջ (Գ. 3) կ'ըսէ. «Այլ հաւատարիմ է Տէր, որ և հաստատեսցէ զձեզ, և պահեսցէ ի չարէ անտի»: Այս չարը Յիսուս և բոլոր ներշնչուած գրողներ ընդհանրապէս կ'անուանեն Սատանայ. Թէև, «խաւարի իշխան», «փորձողը», «օձը», «գիշազպը» ևայլն անուններով ևս խօսուած է անոր վրայ:

Ահա այսպէս ըսել կ'ըլլայ թէ սատանան ներկայ է ուր որ մարդիկ կան, որովհետեւ այս աղօթքը միլիոնաւոր մարդոց բերաններէն կը բարձրանայ առ Աստուած, ու չարէն փրկուելու այս փափաքը անկարեսոր փափաք մը չէ մարդոց սիրտերուն մէջ: Այո՛, ըստ Ս. Գրոց Սատանան ալ ունի իր իշխանութիւնը, թագաւորութիւնը, ան ալ ունի իր ներկայացուցիչները, իր չար կամքին ծառայող հրեշտակները: Ան և իրենները, իրենց գործադրած բոլոր մեքենայութիւններով ու պատրանքներով, չար նպատակի մը, մարդոց մոլորումին և անկումին համար կ'աշխատին անդադար,

իրենց վարձք ունենալով հոգիի մը կործանումը և գահավէժ զլորումը մեղաց խորունկ անդունղին մէջ։ Սատանան կը ներկայացուի իրբ և «Լէգէոն», ինչ որ կը նշանակէ անոր զօրքերուն բազմութիւնը։ Եւ արդէն անոր գործած այսքան աւերները, այսքան վասաները՝ անոր բազմութենէն և մեր ինկած բնութեան ցաւագար միտումներէն զատ ի՞նչ բանի կրնանք վերագրել։ Զարին լէգէոնը չթելազրե՞ր մեզ որ մենք ալ բարիին զօրութեանց միութեամբ մը գործենք անոր գէմ։ Եւ արդէն ի՞նչ կը նշանակէ Քրիստոնէական Եկեղեցին, քրիստոնէական միակամ և միազօր ջանքերը, եթէ ոչ այս հոգեկան միութեան անքակտելի կապերովը կապուած և միացած հաւաքական ուժով և եռանդով գործել տկարացնելու և վտարելու համար չարին իշխանութիւնը մարդկութեան մէջէն։ Աստուած միայն կրնայ յաղթել սատանային զօրութեան, և մենք ալ, Անոր Ս. Հոգիին չնորհքին զօրութեամբ։ Սատանայի զօրութիւնը բաւական եղաւ Գարբիէլ հրեշտակապետը քանմէկ օրեր արգիլելու, և Գարբիէլ անոր յաղթելու համար պէտք ունեցաւ օգնութեանը Միքայէլին, զոր մարգարէն հետեւեալ կերպով կը նկարագրէ։ — «Եւ մարմին նուրա ծովագոյն, և երեսք նորա իրբե զտեսիլ փայլական, և աչք նորա իրբ ճառագայթ հրոյ։ բազուկք և բարձք նորա իրբ զտեսիլ փայլուն պղնձոյ, և բարբառ բանից նորա իրբ զբարբառ զօրու» (Դան. Ժ. 6)։ Այո՛, Աստուած իրենց կողմը ունին ամէն անոնք որ բարիի գատին յառաջացման համար կ'աղօթեն և կը գործեն։ Արդէն ո՛րչափ յիմար պէտք է ըլլայ մէկը՝ որ այսպիսի զօրաւոր ախոյեանի մը, ոսխի մը գէմ մի միայն իր անձնական ուժերով խիզախել փորձէ։ Եթէ զԱստուած և Անոր չնորհաց միջոցները չունինք մեր կողմէն՝ ի զուր կ'աշխատինք, անօգուտ են մեր ջանքերը։ բայց, եթէ Աստուած մեր կողմէն է՝ ո՞վ կրնայ հակառակիլ մեզ։ Ո՞չ գժոխքը՝ իր բոլոր արհաւիրքներով, ոչ սատանան՝ իր լէգէոններով, ոչ իշխանութիւնք, ոչ զօրութիւնք, ոչ խորութիւն և ոչ բարձրութիւն, և ոչ այլ ի՞նչ արարած կրնան յաղթել մեզ։ Բարութեան, ճշմարտութեան և արդարութեան դատն ու յաղ-

թանակը յաւիտենական է։ Բայց նոյն ատեն, ո՞րչափ յիմար ըլլալու է մէկը, երբ սատանային Յաղթողին գէմ ապստամբելու ամբարտաւանութիւնը կը գործէ։ Ապստամբիլ Անոր գէմ, որ կրնայ յաղթահարել սատանային լէգէոններուն, Անոր՝ որ կը նայ գղրգել գժոխքին գռները, Անոր՝ որ թիզովը կը չափէ ովկիանը։ Անոր գէմ ապստամբիլ . . . :

Հետեւաբար, չարին և անոր զօրութեան մասին տարակուսելու չափ անմիտ, կամ՝ կարելի է ըսել՝ տպէտ մէկը պէտք չէ գտնուել։ Եթէ երբեք կայ՝ թող անգամ մը ակնարկ մը նետէ աշխարհին ինկած վիճակին վրայ, և տեսնէ թէ չարը ո՞րչափ գործօն է անոր մէջ։ Թող իր մտածութեան առարկայ ընէ բռնաբարումները, անիրաւութիւնները, նախանձոտութիւնները, մոլութիւնները, իրենց հազարաւոր տեսակներով, փորձութիւնները՝ իրենց գրաւիչ քարշողութիւններով, մեղքը՝ իր աներեւակայլիքին այլատեսակ պէսպիսութիւններով, և այն ատեն պիտի ստիպուի հաւատալ թէ կայ ու կը մնայ չարը, և մեծ է անոր զօրութիւնը, և ընդարձակ՝ անոր գործունէութեան ըրջանակը։ Նոյն ատեն մտիկ ընէ նաև իր ներքին չար զրգութեները, հին մարդուն պահանջկոտութիւնները, և աւելի մօտէն պիտի զգայ գոյութիւնը և սադրանքները չարին։ Աւրեմն, այս է այն չարը՝ որմէ փրկուելու համար կ'աղօթենք մեր հոգիին խորէն առ Աստուած բարձրացած, վստահամիտ պատրաստակամութեամբ մը, և Այլ փրկեա զմեղ ի չարէ։

«Փրկեա» կը նշանակէ հայցուածին և Միտանիր»ը, այսինքն թէ, թու նախախնամութիւնդ, եթէ կարելի է, իր անհասանելի տնօրինութիւններուն մէջ փորձութիւն չը կարգադրէ մեզի համար։ բայց եթէ Քու կամքդ է որ փորձութիւնք՝ զմեղ չարէն փրկէ, որ ըսել է, թէ փորձութեան մէջ չարէն չյաղթուինք և պահուինք այն պահպանութեամբ զոր Յիսուս խնդրեց Քեզմէ իրեններուն համար։ Եւ կամ կը նշանակէ թէ չարը թող չիշխէ մեր վրայ։ աղատէ զմեղ անոր աղքեցութենէն, որ կրնայ ծանրանալ մեր վրայ թէ՛ ներքին և թէ՛ արտաքին փորձութեանց պատճառաւ։ Ահա ա՛յս է «փրկեա» բառին իմաստը։

Եւ արդէն Աստուծոյ որդիները ազատ

են ու փրկուած չարէն։ Ա. Գիրքը այս մասին ո՞րչափ սրտապնդիչ խոստումներ կը պարունակէ, որոնցմով գօտեպնդուած՝ քաշութիւն կը զգանք չարին դէմ ասպարէդ կարդալու ։ Ցիշէնք այս սրտագրաւ և նուրիքական խոստումներէն մէկ քանին։ — «Որ փրկեացն զմեզ յիշխանութենէ խաւարի, և փոխեաց զմեզ յարքայութիւն Որդւոյն իւրոյ սիրելոյ» (Կող. Ա. 13)։ «Գիտեմք եթէ յԱստուծոյ եմք, և աշխարհ ամենայն իշարի կայ» (Ա. Յոզէ. Ե. 19)։ Այսպիսի շատ մը խոստումներ, որոնք յոյսի սատղերու պէս կը փայլին Ս. Գրական ջինջ երկինքին վրայ, լուսացնցուղ փարոսի մը դերը կը կատարեն կեանքի մութ զիշերուան մէջ, և մեզ կ'առաջնորդեն դէպի փրկութեան նաւահանգիստը։

Եւ երբ հարցուի թէ ի՞նչպէս կարելի է Աստուծոյ որդի ըլլալով՝ ազատ մնալ չարէն ու փրկուիլ անոր կործանարար ազգեցութենէն։ Նախ՝ կրնանք պարզաբանել թէ ի՞նչ կը նշանակէ Աստուծոյ որդի ըլլալ։ Այս, Աստուծոյ որդի ըլլալ կը նշանակէ խեղել չարին գրգումները մեր մէջ և մեռնիլ արտաքին աշխարհի մեղսալից վայելքներուն համար։ Իսկ այս վիճակին մէջ չարունակելու կարելիութիւնն ալ երաշխաւորուած է Ա. Հոգիին հզօր առաջնորդութեամբ։ Հետեւաբար, այս իմաստով է որ «Աստուծ իր սուրբերուն ապականութիւն տեսնել պիտի չտայ»։ Այս հասկացողութեամբ է որ սուրբ սիրտ ունեցողներ զԱստուծուած պիտի տեսնեն և խաղաղարարները Աստուծոյ որդիներ պիտի կոչուին և Անոր հայրական հովանիին ներքև խապառ ազատ պիտի ըլլան չարէ, փրկուելով անոր մահացուցիչ ազգեցութենէն։ Արդէն, այս հասկացողութեամբ, համիմաստ են «Չարէն փրկուիլը» և «Աստուծոյ անուան սուրբ ըլլալը», որովհետեւ, մեր չարէն փրկուելովը և մեղաց ազգեցութենէն ազատ մնալովը։ Աստուծոյ անունը կը սրբաբանուի մարդոց և մեր սիրտերուն մէջ։ Որչափ որ մեր և մեր մեղքերուն պատճառաւ Աստուծոյ և Անոր սուրբ անուան կը հայհոյուի, նոյնչափ ալ և աւելի մեր սրբութեամբ Աստուծ կը բարեբանուի ։ Որպէսզի տեսցեն զգործս ձեր բարիս, և փառաւորեսցեն զհայր ձեր՝ որ յերկինն է» (Մատթ. Ե. 16)։ Ահա այս կերպով ո՞քափ

գեղեցիկ և ուշագրաւ կապակցութեան ոսկի երիգ մը Տէրունական Աղօթքին առաջին և վերջին հայցուածներուն մէջ։ այսինքն՝ Աստուծոյ անուան սրբութեան և մեր չարէն պահուելուն միջև։

Կ'աղօթենք նաև որ մեզ չարէն փրկէ։ Ահա, գարձեալ, քրիստոնէական եղբայրութեան նուիրական սկզբունքը կը պատկերանայ մեր առջև։ մեր, որ պարտական ենք իրարու օգնելու փորձութեանց մէջ։ Մեզ և մեր ընկեր-արարածներուն վերաբերող նախորդ երկու հայցուածներով, մեր նիւթական պէտքին — հացին — համար, մեր հոգեկան պէտքին — ներօղութեան — համար աղօթած էինք. այս երրորդով աշկ'աղօթենք մեր բոլոր ընկեր-արարածներուն, եղբայրներուն և բոլոր մարդոց չարէն պահուելուն ու փրկուելուն համար։ Նախ՝ փորձութեան չտարուելուն, և եթէ տարուած են՝ չարէն փրկուելուն համար։ Այս է ճշմարիտ Քրիստոնէութեան ողին։ այս է ճշմարիտ բարոյականութեան բուն իմաստը։ Մեր թշնամիները միրել և մեր ատելիներուն բարիք ընել պատասիրող Սիրոյ կրօնք մը՝ պիտի պատուիրէր նաև աղօթել մեր ընկերներուն և նոյնիսկ թըշնամիներուն չարէն պահուելուն և փրկուելուն համար։ Առուրբ կրօնք, զանք ծիրակի հայտին համար։ Հայութիւններուն աշակերտ պատկերը։ Զկա՞ն նաև մարդիկ, նոյնիսկ քրիստոնեայ անուան ներքե ապաստանածներ, որոնք հաճոյք կը զգան իրենց ընկերոջ գայթումներէն, գանգաչումներէն, և նոյն իսկ զահավէժ անկումներէն, որոնք կը ծիծալդին իրենց ատելիներուն հանդիպած փորձութիւններուն և չարիքներուն վրայ։ որոնք իրենց եղբայրներուն զայցիսն դէմ և վաշց կը պատասխաննեն. և որոնք անմտաբար ուրիշներու անկումնին մէջ՝ իրենց կանգնումը, ստորինացումին մէջ՝ բարձրացումը, հառաչանքին մէջ՝ յաջողանքը, մուրանքին մէջ՝ մեծարանքը, լացին մէջ՝ խինգը, և արցունքին մէջ՝ ծիծալդը կը փնտան։ ի՞նչ փոքրոգութիւն, մանաւանդ ի՞նչ նախատինքի մուր Քրիստոնէութեան ճակտին վրայ քոռուած . . . ։ Այդպիսիներ,

իրականին մէջ, ո՞չ թէ քրիստոնեայ, այլ այդ մարդ իսկ չեն. որովհետեւ ճշմարիտ մարդը այդօրինակ փոքրոգութենէ զերծ է իսպառ:

Ուրեմն, տեսնենք թէ այս հայցուածը և Այլ փրկեա զիեզ ի շարէ» ի՞նչ զգացումներ կ'արթնցնէ մեր մէջ:

(1) — Կը ներշնչէ մեզ սաստկագոյն կարօտ մը, հզօր ըղձանք մը չարին ամէն արտայայտութիւններէն աղատուելու համար. — աղատութիւն չարէն՝ որ կը չըջապատէ մեզ, իր այլազան հրապոյններուն զրաւիչ պատկերացումներով. չարէն, որ շահու, հաճոյքի, փառքի, դիրքի և ձիրքի ոսկեզօծ երեւոյթներուն տակ կը փորձէ պատրել զմեզ և պատռել իր ահարկու ժանիքներով. չարին՝ որ աշխարհն է ու աշխարհայնութիւնը, իր բոլոր վաղանցիկ վայելքներուն մէջ՝ նոյնպէս չարէն՝ որ մեր մէջնէ, որ կը զգանք անոր գոյութիւնը մեր շատ մը վրդովանքներուն մէջ, որ թերեւս պահ մը քնանայ մեր մէջ, նիլոնող առիւծի մը պէս, ամենաթեթև պատեհութեամբ մը արթնալու և յօշոտելու համար. չարէն՝ որ փշոտ ողնիի մը պէս սլաքներ ունի և ամէն մէկ չարժումին կ'արձակէ զանոնք՝ ծակձկելու համար մեր սիրտերը: Վերջապէս, հին Մարդէն, որուն համար Ս. Պողոս կը գանգատէր դառնօրէն: Մենք պէտք է աղատ ըլլանք այս կրկին չարերէն, որոնք մէկ են բնութեամբ և երկար ժամանակներ տիրած են մարդկութեան և մեր վրայ: Ահա փրկութեան այս բաղձանքով կը հրավառին մեր հոգիները, երբ կ'աղօթենք «Այլ փրկեա զմեզ ի չարէ»:

(2) — Կը ներշնչէ մեզ այն համոզումը, վերջնական այն հասկացողութիւնը, թէ մեր իսկական փափաքը պէտք է ըլլայ չարէն աղատ պահուիլ Սաստուածային զօրութեամբ: Այո՛, Սաստուածային զօրութեան պարտինք դիմել, և այդ ո՞չ թէ երկիւղով, այլ սիրով և յօժարակամութեամբ: Այս սէրն ու յօժարակամութիւնը ստեղծելու են մեր մէջ այն բոլոր առաքինութիւնները, բոլոր երկնաւոր բաղձանքները, որոնք գեղթափներ են չարին դէմ: Այս ամէնը կարելի պիտի ըլլայ միայն Սաստումոյ զօրութեամբ: Ան կրնայ պահել զմեզ. «Փրկութիւնը Սաստումէմէ է»: Հետեւարար, Յիսուսի զրած այս վերջին հաստատական հայցուածը աւելի կը շեշտէ, մեր միւս բո-

լոր պէտքերուն պէս, ասոր ևս Սաստումէմէ շնորհուիլը:

(3) — Կը ներշնչէ մեզ հաւատքի հանգանակ մը, որով կը խոստովանինք թէ չարը Տէր մը ունի, թէ մենք զիտենք թէ ո՞վ է անոր հզօր Տէրը, թէ մենք կախում ունինք Անկէ, թէ մենք պարտականութիւններունինք Անոր հանդէպ: Այս հանգանակը մեր կատարեալ զիտակցութիւննէ, որով յարմարապէս Սաստումոյ կը տանինք մեր բոլոր վիշտերն ու վրդովանքները: Այս կարճ կեանքը, որուն «օրերը սակաւ են և չար»: կը փորձէ զմեզ յաճախ չարին դէմ անհոգ գանուելու, և մեր անձնական զօրութեան վստահելու, ինչ որ շատ անգամներ ամօթալի գաս մը տուած է մեզ՝ մեր անփութութեան կամ ինքնահաւանութեան դէմ: Այս ինքնադատապարտութեան խոնարհ ու համեստ պատմութիւնը, որ պայծառակերպութիւնն է մեր հոգիներուն, եւ կրկին յաղթանակը չարին դէմ, վերջաւորութիւն մը միայն ունի, որ է մեր եռանդագին եւ վստահալից այս վերջին հայցուածը չարին դէմ, անոր Ամենակարող Յաղթողին ուղղուած, եւ Յիսուսի կողմէ մեր շուրբիներուն վրայ զրուած — «Այլ փրկեա զմեզ ի չարէ»:

Ահա մինչեւ հոս Տէրունական Աղօթքին Աստումոյ եւ մարզոց վերաբերեալ եօթը հայցուածներուն — որոնք՝ վերջին երկուքին միացումով՝ վեց ալ կրնան համարութիւն մէկ պարզաբանութիւնը, զոր պիտի փափաքէինք աւարտել՝ վերջին փառատրութեան մասին եւս քանի մը խօսքեր աւելցնելով:

Ուրեմն, Քրիստոնեա'յ եղբայրներ, ազօթենք նկատի ունենալով ներքին և արտաքին չարը, անոր նիւթած փորձութիւնները, եւ մեր ուկարութիւնները անոնց հանդէպ: Աղօթենք՝ եռանդագին, աղօթենք կոտրած սիրով, խոնարհ ողիով, արտասուախառն պաղատանքներով — «Եւ մի՛ տանիր զմեզ ի փորձութիւն, այլ փրկեա զմեզ ի չարէ»:

Գր. ՄՐԿ. Հ. ԳԱԼՈՒՍՏԵԱՆ

(Նարունակելի՝ 17)

ԱՆՄԱՀՈՒԹԵԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹԻՒՆԸ

Գ Լ Ա Խ Խ Գ .

Ա. — Այն պարզ կարելիութիւնը թէ յետ մահու կրնանք շարունակել գոյութիւն ունենալ շատ հեռու է անմահութեան մէջ մարդոց շահագրգռութիւնը գոհացնելէ: Արդարեւ կրնան ըլլալ մարդիկ որոնց փափաքները յաւիտենական կեանքի համար այնչափ զօրաւոր են որ երբ անմահութեան դէմ փաստերուն տարհամողիչ ըլլալը կ'ապացուցուի, անոնց սիրտերը, նման զալարուած զսպանակներու որոնք կ'արձակուին, կ'ոստոստեն վստահ յայտարարութեան վրայ թէ կարելին ճշմարիսէ: Այդպիսի կեցուածք մը շատ ալ անբանաւոր չէ, որովհետև երբ մեծ կեանք մը, — որ կը բարախէ էներժիով և յոյսով, և որ բեռնաւորուած է կարողութիւններով որոնք կիսովին միայն արտայայտուած են, և որ կը տենչայ կարողութեան մը որ աւելի մեծ է քան ձեռք բերածը —, յանկարծ կ'աներեւութեանայ մեր տեսողութենէն, փաստին պատասխանատուութիւնը կը թուի իյնալ անոնց որոնք մարգկութեան տիեզերական յոյսին դիմաց կը պնդեն թէ կեանքը անէացած է: Եթէ, հետեւաբար, այդպիսի փաստ մը բոլորովին անկարելի է, եթէ մտաւոր տիեզերքին բոլոր ծակուծուկերը տեսողութենէ չեն ծածկեր մէկ հատիկ իրողութիւն որ պացուցանէ անհատականութեան կազմալուծումը, մարդ կրնայ լաւ զգալ հաւանականութեան զօրաւոր վարկածը թէ կեանքը կը շարունակուի: Այսու հանդերձ, աւելի զգուշաւոր միտքեր, շատ պիտի չաղդրւին այս նկատողութենէն: Եթէ յաւիտենական կեանքի պարզ կարելիութիւնը ամէն ինչ զոր կրնան անոնք հաստատել, ատկէ յառաջ եկած կեցուածքը ոչ թէ գրական վստահութիւն պիտի ըլլայ, այլ տղիտականութիւն: Անոնք որչափ ալ շատ փափաքին անմահութեան մասին, ինքզինքնին պատով կապուած պիտի զգան փաստէն անդին չանցնելու:

Ասկէ զատ, այն պարզ կարելիութիւնը թէ մարդ կրնայ մահուան մէջէն ալ ապրիւ անբաւական է, որովհետև այն ամե-

նախոր նշանակութիւնները զորս ունի անմահութեան մասին հաւատաքը մարդոց կեանքերուն համար չի կրնար վերաբերիլ մէկումը որ, ըմբռնելով որ անզբգերեզմանական գոյութիւնը կարելի կամ նոյնիսկ հաւանական է, տակաւին դրականորէն համոզուած չէ որ ճշմարիտ է: Եթէ անձնական յարակայութեան մասին հաւատաքը վերաբերէր միայն խորհրդաւոր տպագայի մը, այդ մասին անստուգութիւնը մեծ կարեւորութիւն պիտի չունենար, և անոր ճշմարտութեան կարելիութիւնը կրնար ծառայել մեծ մասին այն պէտքերուն որոնք կրնային հոգացուիլ վստահ ապահովութեամբ: Այսու հանդերձ, անդրգերեզմանական կեանքը արուեստական յաւելում մը չէ այս ներկայ գոյութեան, այլ ընականոն շարունակութիւնը մը անոր, եթէ մարդ ոն է կերպով անմահ է, հիմա ալ անմահ է: Յաւիտենական կեանքը, անոնց որոնք սահմանուած են յաւիտեան ապրելու, մահուան մէջ չնորհուած ստացուածք մը չէ, այլ ներկայ օժիտ մը, որուն կատարեալ գնահատութիւնը անհաշուելիորէն կը խորացնէ, կը գեղեցկացնէ և կը հանգիստաւորէ մեր մեծ մասամբ հաստարակ օրերուն նշանակութիւնը: Որովհետև եթէ մարդ անմահ է, հիմա ան սկսած է հոգեւոր անումի անվերջ ընթացքի մը որուն մէջ թաքուն են անսահման կարելիութիւններ, ան հիմա սկսած է ճամբրոգութեան մը որուն մէջ մահը միջադէպ մըն է, կեանքի պատմութիւնը մը զոր գերեզմանը պարզապէս պիտի կէտագրէ աւելի բարձր նշանակութեան մը համար: Եթէ յաւիտենական կեանք վրայ այս հաւատաքը իրեր ներկայ ստացուածք մը այնպէս մը պիտի հասկցուի որ նկարագրի կողմէ կենսական տարրերութիւն մը ընէ, եթէ մարդ այսօր տուալելութիւն ձեռք պիտի բերէ այն սփոփանքներէն, նուիրագործութիւններէն, շարժառիթներէն և յոյսերէն որոնք յատկապէս կը վերաբերին անմահ անհատականութեան մը, մինչև որ, զիտակցի թէ ինք անմահ է, կը սկսի հիմակուընէ ապրիլ այնպիսի կեանք մը որ արժէ յաւիտեան ապրիլ, անմահութիւնը իրեն ըւլալու է ոչ թէ հաւանականութիւն մը, այլ ապահովուած համոզում մը: Անմահութեան մասին վստահ հաւատաքը կարեւոր է սա հիմնական պատճառով որ հիմա անկէ

կախում ունի անմահութեան գործածութիւնը: Աչ ոք իրապէս պիտի ուզէ ապրիլ այնպէս իրբե թէ ինք յաւիտենական է ակ մը ըլլար ցորչափ ապահովուած չէ թէ իր կեանքին մասին այդպիսի մեկնութիւն մը ճշմարիտ է: Արդ, երբ մարդ կը փնտռէ դրական և ապահովիչ պատճառներ հաւատալու համար անձնական շտրունակութեան, կրնայ սկզբը էն յուսահատիլ այն միաձայնութենէն որով մարդիկ կը միաբանին, երբեմն յաղթականօրէն և երբեմն ակամայ, թէ անմահութիւնը չի կրնար ապացուցուիլ: Ապահովաբար, կարդ մը հոգեբանական խուզարկուներ, աւելի կամ նուազ վստահութեամբ, կը հաստատեն թէ իրենք հազորդակցութիւն կը պահեն մեռելներուն հետ: Այն գէպքերը որոնք կը թելազրեն հոգեւոր հաղորդակցութիւն այս աշխարհի և միւս աշխարհին միջև, և որոնք փորձառականօրէն բաւական տպաւորիչ եղած են համազելու համար Սըր Ռեիլերմ Քուուքը, Սըր Օլիվը Լոճը, և նման զիտական խոռոշութեած քով և դաստիարակութեամբ մարդիկ չեն կրնար պաշտօնապէս և համարձակօրէն ծիծագելի նկատուիլ, բայց այդպիսի փաստ շատ գժուարամատչելի է, ներկայիս շատ կասկածելի իր կցորդութիւններուն (իմբլիքէյշն) մէջ, ապահովելու համար պատկառելի թիւով ժողովուրդներու թէ դալ աշխարհը ճշմարիտ է: Կրնայ ըլլալ որ մեր վրայ մեծ լոյս ծագի այս կողմէ, և, ինչպէս Թրետերիք Մայերս մարգարէացաւ, ասկէ քանի մը սերունդ վերջ ու է մարդու անկարելի պիտի ըլլայ կասկածիլ Ցիսուսի Գողգոթայէ վերջ իր աշակերտներուն երեւումներուն վրայ, բայց ներկայիս, մարդոց մեծագոյն մասը հոգեբանական երեւոյթէ բոլորովին տարբեր մարդի մը մէջ պէտք է փնտռէ մեր կամ Տիրոջը անմահութեան ստուգութիւնը: Ապահովաբար բազմութիւններ կան որոնք անմահութեան վրայ իրենց հաւատաքը կ'առնեն առանց փաստի, արտաքին հեղինակութեան մը վճիռին վըրայ, բայց այդպիսի դիւրահաւատան կեցուածք մը յարանունօրէն անկարելի կը դառնայ: Եթէ անմահութեան հաստատութիւնը զիրքերուն և եկեղեցիներուն մէջ՝ չի կրնար գտնել դրական աջակցութիւն նշմարելի կամ գտանելի գէպքերու մէջ, անոր ճշշմարտութեան մասին մարդկութեան համո-

զումը ապահովաբար ունայն պիտի ըլլայ: Մարդիկ այսօր փաստ կ'ուզեն: Որովհետեւ, ասոր համար, անմահութեան մասին հաւատաքը կը թուրի ենթակայ ըլլալ մտածումի գիտական եղանակներու և ոչ ալ թոյլատու ըլլալ ստուգելի հաստատութեան, անոր մասին մարդուն հաւատաքը բնականաբար կը ձգտի անապահով ըլլալ, դառնալ փորձ մը և անստոյգ յոյս մը, մինչև որ զերչապէս իրեն համար ապագայ աշխարհը պարփակուի ազօտ կարելիութեան մը մէջ:

Բ. — Հաստարակ յայտարարութիւնը, հետեւաբար, թէ անմահութիւնը չի կրնար ապացուցուիլ, պէտք է ենթարկուի խուզարկու վերլուծումի: Իրողութիւնն այն է որ, ճշմարտութեան հակառակ է թէ անմահութեան հաստատութիւնը և զիտական օրէնքի մը հաստատութիւնը կ'ինթազրեն արմատապէս տարբեր իմացական ընթացքներ և այն ժողովրդական իտէալը զոր կը չինեն հիմնուած է մեթոսներու ամենախոր թիւրիմացութեան մը վրայ զորս զիտունները շարունակ կը զործածեն: Ամէն զիտութեան հիմնական ենթադրութիւնը սաէ որ տիեզերքը ճշմարտապէս տիեզերք մըն է, իր ոչ թէ թափառական և այլանգակ, այլ միաձև, վստահելի և օրէնքի ենթակայ ընթացքին կանոնաւորութեամբ հաստատուն: Առանց այս հաւատաքին, որ երբեք ապացուցուած չէ և երբեք չի կը նար ապացուցուիլ կատարեալ կերպով, զիտութիւնը անկարելի պիտի ըլլար: Հիւքսլէյննքինքը կը կոչէ տղիտական մը Աստուծոյ էութեան և նկարագրին ակնարկութեամբ, բայց տիեզերքին հաստատութեան և կանոնաւորութեան մասին կրնար չըլլալ տղիտական մը ու ըլլալ տակաւին զիտուն մը: Ան պէտք է ընէ հաւատաքի այդ ստումը, և կ'ընէ զայն ուրախութեամբ և վստահութեամբ: «Ի՞ր զօրաւոր համոզում», կ'ըսէ ան, «թէ տիեզերական կարգը բանաւորէ, և հաւատաքը թէ, իր ամբողջ տեւողութեան ընթացքին, չընդմիջուած կարգ տիրած է տիեզերքի մէջ, և ոչ միայն կ'ընդունիմ ատիկա, այլ արամագիր եմ կարծելու թէ ասիկա բոլոր ճշմարտութիւններէն ամենէն կարեւորն է»: Կատարելապէս ճիշտ է: Մարդուն համար կոն հաւատաքի ասկէ աւելի ըփորեցուցիչ քանի

մը արկածներ և ասիկա կը գտնուի ամէն գիտութեան հիմին մէջ : Որովհետեւ այն ենթադրութիւնը թէ միշտ եղած է և պիտի ըլլայ բանաւոր և օրէնքներու ենթակայ ամբողջ մը , կատարեալ ստուգումի ենթակայ չէ , հարցին բնոյթով : Կարգ մը հաստատող դէպքեր , սակայն , կը ցուցնեն , և սահմանափակ չըջանակներու մէջ կէտ առ կէտ կ'ապացուցանեն , բնութեան վստահելիութիւնը , թէ « տիեզերական կարգ մը կայ » խօսքը բանաւոր համազում մըն է , նոյնչափ ստոյգ որչափ վերին աստիճան կարեւոր : Մարգիկ երեւան հանեցին թերատներուն օրէնքները և անկէ վերջը գտան որ մոլորակները իրենց ընթացքներուն մէջ զանոնք կատարելապէս կը ձեւացնեն : Կրակին տարբարանական պայմաններն ու յատկութիւնները , երկրի վրայ ըլլայ թէ աստղերուն մէջ , յարեւնման գտնուած են : Մասնաւոր գիտութեան մէջ բնութեան վըստահելիութիւնը այնչափ կատարելապէս ստուգուած է որ տարբարանութեան բրոֆէսէօրի մը հաստատական ցնծալից խօսքը դիւրաւ կը փոխագրուի ամբողջ տիեզերական կարգին , « Բնութեան միեւնոյն հարցումը ըրէք միեւնոյն եղանակով , և անիկա միշտ միեւնոյն եղանակով պիտի պատասխանէ ձեզի » : Տիեզերքը ամենուրեք ենթակայ է մտածումի , ան կրնայ հասկցուիլ , ան վստահութեան արժանի նշդապահ է , ոչ թէ քմահաճ — ահա այն համոզումը որ , կտորներու մէջ ապացուցուած , վստահութեամբ կը հաստատուի իրբեւ հաւատքը գիտութեան ի մասին բովանդակ տիեզերական կերպերուն (բրօսէս) :

Նշանակելի հետեւութիւնը մը կը պարօւուի այն հաստատական խօսքին մէջ թէ տիեզերքը բանաւոր է : Ի՞նչ կը նշանակէ այս խօսքը ; Եթէ ոչ թէ տիեզերքը այնպէս կը շարժի ինչպէս կարելի էր ակընկալել թէ պիտի շարժի , թէկուզ ատիկա Մտքի միջոցաւ մտածուած ըլլար : Երբ Զարլը Տարվին կը զոչէ , « Եթէ նկատի առնենք բովանդակ տիեզերքը , միտքը կը մերժէ անոր նայիլ իրբեւ արգիւնքը գիտուածին » , ըսել կ'ուզէ թէ տիեզերական յառաջդիմութիւնը (բրօսէս) բանաւոր է և թէ ոչ մէկ բանաւոր բան կը ծնի երբեք գիտուածէն : Բանաւորութիւնը մտքին աշխատութիւնն է : Մարդ կրնայ գիւրաւ կար-

դալ իմաստը տպագրուած էջի մը որ կը կրէ գրոշմը տպագրութեան մը որուն տառերը գիտուածաւ իրար խառնուած են : Տպագրութիւնը պէտք է որ արտայայտէ նախընթաց մտածում մը նախ քան ո և է մարդու հոն գտնուած մտածումը երեւան կարենալ բերելը : Երբ , հետեւարար , ինչպէս Տարվին կ'ըսէ , միտքը կը մերժէ հաւատալ թէ մոլորակները գիտուածաւ ինքզինքնին դասաւորած են , և թէ պարզուող մարդկային կեանքի պատմութիւնը կուգայ պատահական ստեղծագործութեան մը տառերը իրար խառնուած տպագրութենէն , մենք կը բռնադատուինք երկընտրանքին , թէ տիեզերական կարգը իր մէջ անբաժան բանաւորութիւն ունի , որ մարդուն մտածումով երեւան կը հանուի և ոչ թէ կը ստեղծուի : Աշխարհի բանաւորութիւնը հաստատելու միակ ճամբան որ ունինք կ'ընդգրկէ այն հաստատական խօսքը թէ աշխարհ ծայրէ ի ծայր մտածուած է , թէ միտք կայ անոր ետին և անոր մէջ , թէ անչեկաւ բաղդէն կամ գիտուածէն և թէ մարդկային միտքը զայն ուսումնասիրելով , արդէն մտածում կը գտնէ հոն : Երբ Քէփէլէր , իր հեռագիտակով երկինքը գիտելով , կ'աղաղակէր , « Ով Աստուած , ես քու խորհուրդներդ կը խորհիմ ըստ Քեզ » , ան կը հաստատէր տրամաբանական արդիւնքը այն համոզման թէ տիեզերքը բանաւոր է :

Որովհետեւ գիտութիւնը կը սկսի տիեզերական կարգի բանաւորութեան հիմնական ենթադրութեամբ , կը շարունակէ իրբեւ ճշմարիտ հաստատել բոլոր նախադասութիւնները , — անոնք կարենան ստուգուիլ կամ ոչ — , որոնք անհրաժեշտ են հասկնալի և բանաւոր ընելու համար փորձառական իրողութիւնները : Գիտունը նախ կ'արձանագրէ դէպքերը , և յետոյ կը կազմէ հաւատքի ձեռնարկը (venture) , որ սովորական խօսքով կը թանձրանայ զանազան անուններու տակ — գարդապետութիւն , ինչպէս « էլէքտրօններու տեսութիւն » ին մէջ — բայց որոնց ամէնքն ալ սա ունին հասարակաց , թէ անոնք գիտութեան փորձերն են կազմելու համար նախադասութիւն մը որ հասկնալի և բանաւոր պիտի դարձնէ

փորձառական իրողութիւնները։ Գիտական օրէնքի ամէն յայտաբարութիւն հաւատքի ձեռնարկ մըն է ենթագրութեան մը քողին տակ։ Կոպեռնիկի աստղագիտութիւնը առջին անգամ վսիմ գուշակութիւն մըն էր, և ընդհանուր փորձի տակաւին անբաւական էներժիի պահպանութիւնը հսկայ ենթագրութիւն մը, բայց որովհետեւ առանց անոնց ֆիզիքական աշխարհի փաստերը հասկնալի չեն, անոնք վստահաբար կը հաստատուին իրբե ճշմարիտ։ «Այս որ գէպքերէն կամ իրողութիւններէն անդին չանցնիր», կ'ըսէ Հետքուէյ, «Քիչ անգամ մինչև գէպքերը պիտի երթայ», և նոյն իսկ Հէքէլ կ'աւելցնէ, «Գիտական հաւատքը կը լեցնէ բնական օրէնքներու մեր ծանօթութեան մէջի ճեղքերը ժամանակաւոր ենթագրութիւններով»։ Վերցուցեք հաւատքի այս արտօնութիւնը, և գիտութեան հոյակապ չէնքը — հրմէն մինչև բարձրագոյն աշտարակը — կ'իյնայ մէկ կողմ, անկապ, անկատար տարրերու մէջ։ Ինչպէս կ'արտայայտէր Մասաչուսէթի Արուեստաբանութեան Հիմնարկութեան նախագահը, «Գիտութիւնը հաւատքի վրայ հիմնուած է ինչպէս կրօնքը, և զիտական ճշմարտութիւնը, ինչպէս կրօնական ճշմարտութիւնը, կը բաղկանայ ենթագրութիւններէ, որոնք երբեք լիովին ստուգուած չըլլալով աւելի կամ պակաս ճշգորէն կը յարմարին իրութիւններուն»։

Հետեւաբար, առանց հաւատքի կիրարկման, ծանօթութեանց աշխարհը պիտի վերածուէր տարրերու որոնք ոչ իրարու կը նմանին և ոչ ալ օրէնքով կազմակերպուած են, տակնու վրայ խառնակութիւն մը միութիւններու առանց յաջորդութեան կամ յարաբերութեան, բայց այս տեսակ աշխարհն անգամ առանց հաւատքի հաստատուելու համար չափին աւելի հարուս եւ առաս է։ Արդարե, թող մարդ անգամ մը սկսի ըլլալ չափազանց տղիտական, բացարձակապէս մերժելու համար գէպքերէն անդին անցնիլ և ահա արագորէն պիտի վերածէ տիեզերքը անհեթեթութեան։ Ու է կերպով հաւատաւ արտաքին աշխարհի մը գոյութեան կամ ուրիշ մարդոց իրականութեանը, վստահութեան հսկայ ձեռնարկ մըն է։ Վ. ըստահիլ իրբե ճշմարիտ իրերու և մարգոց մասին իր զգացութիւններուն խիստ ան-

հրաժեշտ է մտածելու համար որ իրեր և մարդիկ գոյութիւն ունին ու է կերպով, այնպէս որ եթէ փաստով կ'ուղղուի անկառածելի ստուգութիւնը, թէննիսընի իմաստունը կատարելապէս իրաւունք ունի —

«Դուն չես կարող ապացուցանել Անանունը, Որդեակ իմ, Ոչ ալ կրնաս ապացուցանել աշխարհը որուն մէջ կը շարժիս, Դուն չես կարող ապացուցանել րէ միայն մարմին ևս, Ոչ ալ կրնաս ապացուցանել րէ միայն հոգի ևս, Կամ ոչ ալ կրնաս ապացուցանել րէ երկունք ալ իմ, մեկի մէջ, Դուն չես կարող ապացուցանել րէ անմասն ևս, Ոչ ալ տակաւին րէ մանկանցու ևս — ոչ, Որդեակ իմ, Դուն չես կարող ապացուցանել րէ ես, որ կը խօսիմ նկի ևս, Ես չիմ նկի հետ, Որովհետև ապացուցուելու արժանի Ռժիմը կրնայ ապացուցուիլ Կամ հերթուիլ տակաւին»։

Արդարե, այդպիսի անողոք սկեպտիկութիւն մը, օրմէ հաւատքով միայն կարելի է խուսափիլ այն ըմբռնութենարուն մէջ որոնք մեզի կ'ապահովեն իրերու և անձերու արտաքին աշխարհ մը, մեզ կը բըռնադատէ նոյնիսկ ուրանալ մեր սեպհական ինքնութիւնը։ Թէ ես այն միեւնոյն անձնեմ որուն փորձառութիւնները փոխանցուած են յիշողութեանս հոսանքին, անփաստելի համոզում մըն է։ Իմ յիշողութիւնս հաւատքով ճշմարիտ կ'ենթագրուի ու անձնական ինքնութեան զգացումս արդիւնքն է այն վստահութեան զոր ունիմ յիշողութեանս ճշմարտախօսութեանը վրայ։ Եթէ մարդ որոշէ հաւատքի հետ զործ չունինալ, անոր ամենէն մեծ և ամենէն լայնածաւալ կիրարկումէն մինչև ամենապարզ գերը, այս ընդարձակ և բարդ աշխարհը իրեն համար պիտի վերածուի իր անմիջական զգացութեան լուսաւոր գնդասեղի ծայրին։ Այս է միակ ճշմարիտ ապացուցելի փորձառութիւնը զոր կրնանք զիտնալ, ու նոյնիսկ երբ զայն կը ճանչնանք ան կ'անցնի կ'եր-

թայ: Ամէն բան տիեզերքին մէջ գիտակցութեան այն վայրկենական բոցին ետին — մէր արձնական ինքնութիւնը, առարկայական աշխարհի մը գոյութիւնը, ուրիշ անձերու իրականութիւնը, և մէր գիտական օրէնքները, արարչութիւններ կամ գիտեր են ծայրէ ի ծայր հաւատքով յաղեցած: Թէ ասիկա անհեթեթութեան վերածում (reductio ad absurdum) մըն է, ակներև է, բայց անհեթեթութեան դիւրաւ վերածուած տղիտականութիւն մըն է ասիկա որովհետեւ, իր էական բնութեան մէջ, տղիտականութիւնը անհեթեթ է: Ոչ ոք զայն կիրարկած է երբեք իրապէս, բացի իրբեւ փորձի խոստովանութիւն մը շփոթութեան, աշխարհի մը կազմութիւնը քառսէն դուրս իր սահմանին մղելու փորձին մէջ:

Հետեւաբար, պարզ իրողութիւնը սա է որ ամէն մարդ պարտաւոր է հաւատքով կառուցանել — ինչպէս որ կ'ընէ ալ — ըմբռոնումը աշխարհի մը օրուն մէջ կ'ապրի ինք, և այս զիտական կերպին կանոնաւորող սկզբունքը, որով մարդ ոյարտեւօբէն կեանք կը տեսնէ և կը տեսնէ զայն ամբողջ», այն ենթադրութիւնն է թէ այն նախագասութիւնները ճշմարիտ են որոնք անհրաժեշտ են կեանքի իրողութիւնները հասկնալի և բանաւոր ընելու համար: Այս սկզբունքով մարդ կը հաւատայ իր ինքնութեան, առարկայական աշխարհի մը գոյութեան և ուրիշ անձերու իրականութեանը, այս սկզբունքով ան կը շինէ տեսութիւններ աստղագիտութեան մէջ բացատրելու համար աստղերը, երկրաբանութեան մէջ բացատրելու համար ժայռերը և հոգեբանութեան մէջ բացատրելու համար մտաւոր կերպերը (processes), և այս միեւնոյն սկզբունքով ան կը հաստատէ Աստուծոյ և անմահութեան ճշմարտութիւնը: Ապահովաբար, այս վերջին հաստատութեան մէջ ծրաբուած իրողութիւնները (facts) հո-

գեւոր են, ոչ թէ նիւթական, աւելի նուրբ են, նուազ չօշափելի, և աւելի մեծ զըժուարութեամբ կ'ընձեռն վստահ ստուգում, քան ֆիզիքական աշխարհին իրողութիւնները, բայց յորչափ խնդիրը կը վերաբերի հիմական իմացական եղանակներու, կեանքի կրօնական մեկնութիւնը, որ կը հաստատէ Աստուծու և անմահութիւն ձեռնարկ մըն է հաւատքի, ձգողութեան օրէնքին նման, բացատրելու համար գէպքերը: Մարդոց փափաքները, անոնց իմացական և բարոյական կեանքի անհրաժեշտութիւնները, անոնց սէրերը, հաւատքները, յոյսերը և հոգեւոր կարելիութիւնները, պարզ գէպքեր չեն, այլ գէպքեր անբաղդատելիօրէն աւելի նշանակալից քան ենթամարդկային բաները, ժայռերը, ծայռերը, ծաղիկները, բրած սները, աստղերը որոնց վրայ հիմնուած են բնական զիտութիւնները: Պէտք չէ՞ որ ենթադրութիւններ առաջ քշուին հասկնալի դարձնելու համար այս աւելի մեծ իրողութիւնները: Երբ մարդ կը յիշէ որ ամէն զիտութիւն հիմնուած է այն հիմնական ենթագրութեան վրայ թէ տիեզերքը բանաւոր է, երբ կը նկատէ թէ բոլոր առաջարկները կը հաստատուին իրբեւ ճշմարիտ որոնք անհրաժեշտ են, փորձառութեան գէպքերը բանաւորացնելու համար, յստակ կ'ըւլայ որ անձնական յարակայութիւնը անհրաժեշտ է բանաւորութեանը մարգկային կեանքին, որ ամենէն կարեւոր մասն է տիեզերքին, մենք փաստն ունինք անմահութեան, որուն մէջ էներժիին պահպանութիւնը հաստատելու մասին զիտութեան մէջ զործածուած միեւնոյն իմացական կերպը կը կերպարկուի էապէս մարդուն հոգեւոր կեանքին աւելի վսեմ թոիչներուն:

X

(Շարունակելի)

ԵՐԱԶՄԱՆՔ

Թարմ յուշերու զըգուանին բացուած զիւեր մեղրածոր...
Լիալուսնի խնկաքոյր ժաղցրութիւնով հարսնեւոր
Ծառերն նեռուն կը ընչեն աղօս զոյներ մըօռւչի...,
Մըսերմութիւնն սենեկիս՝ սիրոյ սեղան արուեստի:

Սիրոյ սեղան արուեստի..., Զայգովըսկին չիք առ չիք՝
Սըրտի լարէն ջուրակին, նոզիիս մէջը վընիս
Կը նելու ցան իր աղու — «մելամաղձոս սէրէնաս»...
Մեղեդիի ստեղծագործ համբոյրներէն եմ ընչաս...::

Մելամաղձոս ցայգանուագ... լուսաւաղախ ըստուերէն
Ճըկուն հասակ մ'արքինի հանդարտաբայլ կը դիմէ
Հոգւոյս զուռին՝ լոզանին...: Սիրտը յուշիկ կը ծաղկի
Այգեկուրքի պատրաստուող նազանեներովն այգիի...:

Հոգւոյս զուռէն ոչ նեռու, Երազս արձան մ'է աղուոր,
Ոտերուն տակ՝ պատուանդան, անցեալս ըսերջ՝ վիրաւոր...::
Երազս պարիկ մ'է հիմա՝ որուն ոտին կը փըռեմ
Տարիներըս մորքըւած..., ու յոյսն աչիս՝ կը ժալեմ

Քաղցր յուշերու զգուանին, լոյս սեղանին արուեստի:

Ա.Ի.Ե.Տ.Ա.Խ

ՀԱՃՈՅՔԸ



Դաս ուսէ, աւաղ, ես զիցայ ու կը նաւամ դեռ նազին՝
Թէ հանոյն է միմիայն, հանոյը խոր վայելուած
Որ կ'սփոփէ մեզ կեանմէն իբրև ոգի մը զըրած՝
Երբ անձնատուր մենք կ'ըլլանք անոր անզիղջ, անհաշին . . .

Եւ ես նիմա կ'ըմբռնեմ թէ կրնայ մարդը մարդով
Միայն հանոյն իր զՏնել՝ մեր յայտնապէս մեր զայտնի,
Մըլսրնելով միասին խորն անդնդոց կամ երկնի
Եւ լոկ այդպէս պահ մ'ինքզինն ըզգալով գոհ, ապահով . . .

Եւ ալ զիտեմ, թէին ուս, թէ կրնայի գրերէ միւս —
Երէ հանոյք միմիայն վիճըռէի հոն ուր վիւս
Գտայ յանախ — զայն զՏնել թերեւութեամբ, դիւրութեամբ . . .

Եւ դեռ կրնամ, հակառակ ամէն բանի, դեռ կրնամ
Մացառներէն հաւաքել պատիկ մորեր խաղցրահամ՝
Միայն թէ, ահ, չի նեծեր, անկիւն մը, սիրս ապսամբ . . . :

1927

Վ.Ս.Հ.Ա.Ն Թ.Լ.Ք.Է.Ս.Ն



ԲԱՆԱՄԱՐԱԿԱՆ

ԽՈՐԵՆԱՑԻ, ԵՂԻՇԵ

ԵՒ

Հ. ՆԵՐՍԷՍ ԱԿԻՆԵԱՆ

Ա. ՄԱՍ

ԵՂԻՇԵ ԵՒ Հ. ՆԵՐՆԷՍ ԱԿԻՆԵԱՆ

1

Բանասէր մը իրաւունք ունի պատմական դէպքերն ու դէմքերը մեկնաբանած առեն, կամ անկախաբար, ենթագրութիւններ ընելու:

Դիտնալով որ հին մատենագիրներու ձեռագիրները, երբեմն ընդօրինակողներու կողմէ փոփոխութեան կ'ենթարկուին, ընդօրինակողին կուսակցական կամ գաղափարական նախասիրութիւններէն թելագրուած, բանասէրը իր բարձր կոչումին արդարօրէն ծառայած կ'ըլլայ միշտ կառկածով վերաբերուելով հին ձեռագիրներու մասին, ի մտի ունենալով մէկ իտէալ, այն է ըստ կարելոյն մօտենալ պատմուած գէպքերու ճշմարիտ իրողութիւն: Ի պահանջել հարկին, երբ իր բանասէրի տրամաբանութիւնը — ըստելու համար խղճմբառնքը — գոհ չէ ձեռք բերուած արդիւնքէն, ենթագրութիւն մը իւրացնէ դէպքերու հաւանական ընթացքի կամ բնոյթի մասին և ներկայացնէ զայն որպէս համոզիչ մեկնաբանութիւն:

Սակայն այս ենթագրութիւնը արդարանալի է մի միայն, եթէ զիտական տեսակէտով մշակուելու է: Եթէ ան իր կառուցումի համար պիտանի տարրերը ստանայ նոյնինքն դէպքերէն, որոնք քննութեան առարկայ մատենագիրը կամ ժամանակակից ուրիշ աղբիւրներ կը հայթայթին: Թանգի առանց այս հաստատուն պատուանդանի՝ վերնակառուցուած քը խարխուլ կը լինի:

Երբ զիտական առումով ենթագրութիւն մը կ'որդեգրես, ոոյն ենթագրութեան բաղադրիչ մասերը ապացուցանելու ես

դէպքերէն և անոնց յարակից պարագաներէն, եթէ կ'ուզես որ նոր յայտնութիւնդ պատմագրողներու կողմէ լուրջ քննութեան ենթարկուի:

Միւս կողմէ փորձութիւնը մեծ է ըրած ենթագրութեանդ կամ նոր գիտական առթած խանդավառութենէն, որպէսզի զայն անպայման ապացուցուած տեսնես, դէպքերը կ'ենթարկես կամայական փոփոխութիւններու, և կը պնդես որ նոր կօշիկ մը գտեր ես և ոտքը մի կամ այլ կերպ պիտի յարմարցնես գտած կօշիկիդ, և ոչ թէ այս վերջինը ոտքին, ինչ որ տրամաբանական ձեն է:

Բանասիրական աշխարհի մէջ Հ. Ակինեան, ի շաբա իր շատ մը արժանիքներուն, պիտի մնայ ցարդ մեծագոյն ենթագրութիւններ հրամցնողը հայ բանասիրութեան, ինչպէս նաև մոլեզին ու յամառախոյնը որպէս պատմական իրողութիւններ տեսնելու:

Իր Ասորենացիի մասին ըրած արժատական ենթագրութիւններ ինք և մենք հազիւ շունչ առած, ահա ան հրապարակ կուգար մեզ արմանքէ զարմանք մատնելու անակնկալ նոր զիւտով մը, որ մատկը խածցնէր Ասորենացի-Դեռնդ զիւտին:

Գերագրգոռուած ախորժակով մը — ինչո՞ւ չէ, միթէ ախորժակը ուտեիով չը բացուի՞ր — և քիչ մ'ալ քաջամարտիկ նիփակաճօճումով, բազմահմուտ Հայրը այս անգամ մեղապարտի աթոռ կը նուտեցնէր երկրորդ ամենասիրելի հայ մատենագիրը, եղիշէ:

Ոն երկու ընդարձակ հատորներով, (երրորդ հատորի մասին ու ակնարկութիւն կայ երկրորդի վերջին էջին), կուզար եղիշէի գրքի մասին պարզելու տեսակէտ մը, որ Ասորենացի-Դեռնդ վարկածը կը գլէր կ'անցնէր որպէս նոր զիւտ:

Ուր Ասորենացի և Դեռնդ միենոյն անձը կը համարուէր, հոս հնարամիտ Հ. Ակինեանը կուզար ըսելու — և աւելի քան 750 էջ կը գրէր ապացուցանելու — թէ աեղիշէի Պատմութիւնը որպէս Պատմութիւն Վարդանայ Պատերազմի (451 թուին) կը նշանակուի իրը կենդզիք, բայց կը գնահատուի, նոր լոյսի տակ կը լուսաբանուի այն որպէս Պատմութիւն Հայոց Պատերազմի (572-590 թուերուն)։

Ինչպէս կը տեսնէք, չափազանց յախուռն և արմատական տեսակէտ մը, ենթագրութիւն մը կամ վարկած մը, ինչ որ կ'ուզէք կոչել, կը սպառնայ խառնաշփոթութիւն ստեղծել մեր Հինգերորդ եւ Վեցերորդ գարերու պատմագրութեան մէջ։

Այս վարկածով Հ. Ակինեան կ'ըսէ մեզի թէ որպէս 451 թուի Աւարայրի Պատերազմի Պատմութեան մեր ունեցած դիրքը, ի սկզբան զրուած էր 590 թուականին կամ ատկէ ալ վերջ, որպէս պատմութիւնը 572 թուին հայկական ապստամբութեան Պարսկաստանի դէմ։ Որ Եօթերորդ գարուն կեղծարար մը փոխեց այդ պատմութիւնը այն ձեին որ այժմ ունինք։

Քիչ վերջ աւելի հանգամանօրէն պիտի հետեւինք Հ. Ակինեանին, երբ ան կը հետապնդէ կեղծարարը։

Բայց այս եռանդուտ դատախազը կը ցուցադրէ միենոյն ապաշնորհ յանցանքները որ տեսանք երբ Խորենացի - Դ. ունդ թէ կը կ'ուսումնասութիւնք։ Ճեպը պարագութեամբ գրել, գրելու ատեն նորանոր գիւտեր ընել, մեթոտիկ մշակման բացակայութիւն, հակասութիւններ, իր կարծիքները որպէս հաստատուած իրողութիւններ տեսնելու մարմաջ, բռնազրօսիկ մեկնաբանութիւններ և կամայական վերլուծումներ։

Տիսուր է տեսնել թէ մեր պատմագրական բանասիրութեան ամենածանրակշիռ հարցերուն այսպիսի մերձեցում մը տեղի կ'ունենայ։ Եւ ըստ իս զուր աշխատանք է պատմախանել Հ. Ակինեանի տեսակէտի երբ ան այսպէս խաթարեալ, կամայական և անմեթոտ կերպով կը ներկայացուի։

Մենք կը գոհանանք իր իսկ գրքի երկու հատորներէն ցոյց տալու իր վերլուծման բոլորովին անգոհացուցիչ ձեմը, և ի սրտէ յուսալու որ եթէ Հ. Ակինեան Եղիշէլ մասին տակաւին միենոյն տեսակէտը ունի, իր գրքի երրորդ հատորը լոյս ընծայելուն, այդ տայ գիտնական բանասէրի իր վարկին համապատասխան յատակ, տրամաբանական և առարկայական եղանակով, որպէսզի ըստ մեր կարելոյն պատմախանք իր լաւ ուսումնասիրուած դիտողութիւններուն յօդուտ հայ պատմագրութեան։

Նախ ներկայացնենք Հ. Ակինեանի հիմնական տեսակէտը։ Դժբախտաբար, այս ընելու համար իր գրքի զանազան տեղեւրէն պիտի քաղենք պէտք եղածները։

572ին հայերը կ'ապստամբին Պարսկական կայսրութեան դէմ, իրենց առաջնորդ ունենալով Վարդան Մամիկոնեան մը։ Հայ բանակը կը պարտուի և Վարդան ինչպէս նաև ուրիշ առաջնորդներ կ'ապաստանին Պոլիս։ Հոն կը գտնուէր նաև Եղիշէն։ Վարդան կը հրամայէ Եղիշէին որ գրէ սոյն պատերազմի պատմութիւնը։ Եղիշէն կը կատարէ իշխանին հրամանը և կ'արտադրէ սքանչելի մատեան մը։

Շատ տարիներ վերջ հայ մը սոյն զիրքը կարգալուն, անձնական նեղմիտ հաշիւներով կ'ըսէ թէ, ես չէի ուզեր որ այսքան հիանալի գրական ոճով զրութիւն մը պատմէր 572ի պատերազմը, ուստի ես հիմուվին պիտի խմբագրեմ զայն, և երբ գործումնցնեմ, արդիւնքը պիտի լլլայ զիրք մը, որ 451ի Աւարայրի պատերազմը պիտի նկարագրէ փոխանակ 572ի։

Հետևաբար գործի կը լծուի այս կեղծարար խմբագրիը և իրեն որպէս առաջնորդ ունենալով Պաղար Փարագեցոյ Բ. գրուազը, կը ձեափոխէ 532էն մինչև 580 թուականին պատահած դէպերու, մանաւանդ Դուրինի ապստամբութեան պատմութիւնը, և դուրս կուգայ Աւարայրի պատերազմի պատմութիւնը, այն ինչ որ այժմ ունինք։

Ահա իր այս ենթագրութիւնը որպէս պատմական իրողութիւն ապացուցանելու համար ճամբարայ կ'ելլէ Հ. Ակինեան։

Երբ նման առաջադրութեամբ հրապարակ կուգաս, կ'ակնկալուի որ տրամարանորէն հետեւիս առնուազն երկու պարզքայլերու։ Առաջին, Եղիշէի մեր ձեռքը հասած զրքէն մանրակրկիտ զննութեամբ ցոյց տաս այն տեղերը, որ կասկած կ'արթընցնէ թէ անյարիր են 451ի դէպերուն։ Եւ ապա ցոյց տաս այդ կասկած ելի մասերուն և 532-580 թուականներու ինչ ինչ դէպերու միջև սերտ առնչութիւն։

Հ. Ակինեան այս չըներ, այլ իր զիւտը ընելէն վերջ Եղիշէին մատեանը կ'առնէ և կ'ենթարկէ զայն բռնազրօսիկ ապշեցու-

ցիչ մեկնաբանութեանց, որպէսզի մի կերպ փաստած ըլլայ թէ եղիշէի իսկական շարադրութիւնը Դուինի ապատամութիւնն էր, իսկ այժմ մեր ունեցած լսարգախոռած պատմութիւնն է Աւարայրի: (Դուրըմբռնելի ըլլալու համար 451ին պիտի ակնարկեմ որպէս Աւարայրի Պատերազմ, իսկ 572ի դէպքերուն որպէս Դուինի ապատամբռութիւնը):

Բազմապաշար Մխիթարեանը զիտէ թէ դժուարին գործի մը ձեռնամուխ կ'ըլլայ, բայց խաչակիրի մոլեռանդութեամբ յառաջ կ'ընթանայ: Եթրկվեցեակ գարերու ըմբռռնումներուն դէմ է պատերազմը, հարկ է սպառել շատ ուղամամթերք» (էջ 13) կ'ազգակէ ան: Եւ «քննադատեն բանասեղծել չէ . . . քննադատալ կը վնասէ իր ստքերուն տակ հաստատուն հող» կը յատարարէ, այսպիսով կ'առաջնորդէ մեզ մտածելու թէ հանգամանօրէն մշակուած լուրջ ուսումնասիրութիւն մը պիտի տրուի մեզ, որ պիտի համոզէ ընթերցողը թէ հազար երկու հարբւր տարի տեսած կեղծիք մը վերջապէս իր անփառունակ գերեզմանը կ'իջնէ:

Հ. Ակիննեանի այս ապչեցուցիչ վարկածը կը մղէ մեզ խորհրդածելու գրական կեղծարարներու մասին: Գրող մը ի՞նչ շարժառիթէ մղուած գոյութիւն ունեցող ձեռագիր մը կը չարափոխէ: Կամ իր երևակայութենէն թխոււած նոր հատ մը գրելով, որպէս իրականութիւն կը քչէ զայն ընթերցող հասարակութեան: Կամ ի՞նչո՞ւ կեղծարարը, իր ինքնութիւնը սքօղելով, գրածը որպէս համբաւեալ հեղինակի մը և նորագիւառ գործը կը հռչակէ:

Դլաւաւոր չորս պատճառներ կրնանք տալ: Դրամ, փառասիրութիւն, պրոպականտառ, և կամ խաթարեալ խառնուածք:

Քանի մը նշանաւոր դէպքեր յիշենք որպէս օրինակ:

Թրանսուցի մը, Լիւզաս Վրէն, դիւրահաւան բազմահարուստ յաճախորդ մը գտնելուն, որ նշանաւոր անձերու ձեռագիրները կը գնէր, 25,000ի մատ ձեռագիրներ կեղծեց եւ ծախեց, մէջը ըլլալով Մարիամ Մագթաղենացիի, յարուցեալ Ղազարոսի և կէջօպատրայի ձեռագիրները:

Համբաւաւոր անձերու ձեռագիրներ կեղծելը ինքնին արուեստ մը դարձած է,

որ բազմաթիւ հետևորդներ ունի, քանզի բարեմիտներ շատ կան, որ լաւ զին կը վճարեն: Նիւ Եօրփի Հասարակաց Գրադարանը մեծ հաւաքածոյ մը ունի Ռւաշինկթընի, Ճէքփընի, Ֆրանքլինի, Լինքընի եւ ուրիշ ականաւոր անձնաւորութեանց ձեռագիր նամակներուն որոնք կեղծ են:

Սըր Ճան Մանտէվիլի ձամբորդութիւններ գիրքը, ուր այնքան զարմանազան գրուագներ կը պատմէ հեղինակը իր Արեւելք կատարած ճամբորդութիւնէն, մէջը ըլլալով Հայաստան գտնուող՝ ոգիներէ յաճախոռած հովիտի մը նկարագրութիւնը, այժմ կ'ընգունուի բոլորովին սուտապատում:

Լաս Գասաս, որ Նափոլիոնի հետ էր անոր վերջին տարիներուն, իր չորս հատոր Յիշատակներու մէջ Նափոլիոնի նամակներէն մէկ քանի հատը կեղծեց:

Պատմական նշանաւոր կեղծիքներէն է Մեծն Կոստանդիանոսի կողմէ Հռոմի Սեղբեստրոս Պապին գրած պատգամագիրը, որով Կայսրը որպէս երախտագիտութիւն քրիստոնէութիւնը ընդունած ըլլալուն, կը ճանչնայ ոչ միայն Հռոմի Պապին գերամեծար հեղինակութիւնը միւս պատրիարքներուն վրայ, այլ անոր կը պարգևէ Արեւմտեան գաւառներու վրայ իշխանութիւն: Այս պատգամագիրը գրուած էր Ութերորդ դարուն, բայց առոր կեղծիք ըլլալը ապացուցուեցաւ զարեր վերջ:

Դաւանաբանական և բազմապատճեան ասպարէզներու մէջ պրոպականտի համար կեղծուած վաւերագիրներ թիւ ու համար չունին:

Ուիլիմ Այրլէնտ, գեռ պատմանի, Միջնադարեան գրականութիւն ուսումնասիրեց: Իր հայրը մոլի հաւաքող մ'էր գըրքերու: Օր մը պատանին հօրը բերաւ Եղիսաբէթ թագուհիի ժամանակէն ձեռագիր մը, որ գտած էր հին զրավաճառաւնոցներ պրպատելուն: Շուտով տղան սնորագիւտ» ձեռագիր ձեռագրի ետեւէ կը բերէր հօրը, մէջը ըլլալով Եէքսուփիրի մինչ այդ անձանօթ գործեր: Ուրախութենէն զինովցած հայրը նոյնիսկ ցուցահանդէս տուաւ իր զաւկի գտածներուն: Ամէնքը հաւատացին: Ցետոյ տղան խոստովանեցաւ թէ ինք կեղծեր էր ամէնքն ալ:

Շարքը կընանք երկարել էջերով: Բայց այս գրութեան սահմանները չեն ներեր:

—իմ կարգացած այսպիսի զեղծարարական շահատակութիւններու մէջ, սակայն, չեմ հանդիպած մէկ հատի, որ նմանի Հ. Ակինեանի հրամցուցած Եղիշէի այս մանուածապատ կեղծիքին: Կ'երեւի տառը համար կը շտապէր ըսելու թէ շատ ռազմամթերք պէտք է սպառէ:

3

Այժմ հետեւինք ռազմավարին և մօտէն դիտենք ռազմամթերքը զործածելու իր եղանակին:

Առաջին անխուսափելի հարցումը որ կուտասէ. ի՞նչ պատճառաւ յանդուզն զեղծարարը այս գժուարին կեղծիքը ի գործ դրաւ: Կ'ըսենք գժուարին կեղծիք, շտկենք և գրենք, անհաւանական կեղծիք:

Քանզի Դուրինի ապօտամբութեան պատմազիր Եղիշէի սկզբնական ձեռագիրը իր ատենին կարդացուած էր շատերէ, գոնէ բազմաթիւ Մամիկոնեաններէ եւ անոնց պարագաներէն: Այդ ընդօրինակուած ալ էր քանի քանի անգամներ: Մամիկոնեան ընտանիքի պահարանին մէջ զաղտնի պահուած չէր: Եթէ զեղծարարը գոյութիւն ունեցող առաջին և միակ ձեռագիրը ձեռք անցուցած չէր, իթէ ան իսկական Եղիշէին տարիներ վերջ ապրած էր, (քիչ վերջ պիտի տեսնենք Հ. Ակինեանի մտքի շփոթը զեղծարարի ապրած ժամանակաշրջանի մասին), ինքզինքը պիտի գտնէր այն գրքի բազմաթիւ օրինակներու դիմաց, ինչպէս նաև անոր պարունակութեան քաջածանօթ ստուրաբթիւ անձերու:

Կը տեսնէ՞ք թէ ինչ ըսել կ'ուզենք երբ գժուարին և անհաւանական կեղծիք Կ'ըսենք:

Բայց ընդունինք որ մեր զեղծարարը ատանկ բաներու կարեւորութիւն տուողը չէր, և հոգ չէ թէ քանի ձեռագիրներ գոյութիւն ունենային իր ժամանակ, եւ քանիներ ալ կարդացած ըլլային զանոնք, ան որոշած էր ի կատար հանել իր չարամիտ գործը: Ի՞նչ բանէ գրդուած:

Հայր Ակինեան կը պատասխանէ. «Առտելութիւնը հանգէալ Հոռոմներու: Զէ հանդուրժած տեսնել կամ լսել նման սերտ «միարանութիւն» մը, կնքուած հայ ժողովրդին և «անարի» Հոռոմներու միջեւ:

Դաւանաբանական-քաղաքական հողի վրայ զործուած է այս աւելը» (140):

Ուրեմն զեղծարարը հոռոմատեաց մընէ: Ուսկի՞ց կ'եղրակացնէ Հ. Ակինեան այս կէտը: «Անարի» բառէն: Բայց զեղծարարի զրքին մէջ կայ նաև այս. սիսկ երանելին թէողոս կայսր, քանզի խաղաղաւու էր ի Թիւստոս: իր հոռոմատեցութեան սաստկութենէն հայ մատենազրութեան ամենամեծ կեղծիքը ի գործ զնողը ինչո՞ւ Հոռոմ թէողոսին երանելի պիտի ըսէ: Ինչո՞ւ պիտի գոհանար անշուք «անարի» բառով, երբ զրքին մէջ վասակ Սիւնիի մասին յիշատակութիւն ըրած ատեն ատելութեան այնպիսի՝ բոցավառ դարձուած քիւրութեամբ եւ առատօրէն կը դարբնէ:

Բայց էջ 58ի մէջ Հ. Ակինեան զեղծարարին ուրիշ նպատակ մը կը վերազրէր. ռեւրկայ խմբագրսւթեան մէջ սակայն փոխուած են «Հայոց Պատերազմի» (Դուրինի ապօտամբութեան) բովանդակութիւնն ալ, իմաստն ալ: Անձանօթ ձեռք մը կերպարանափոխած է ամբողջը՝ դիտաւորութեամբ մոռացնել տալու և Հայոց Պատերազմի» յիշատակը և անոր պատմութեան մէջ փառաւորելու 451ի հայկական պատերազմի դրուագը:

Քիչ մը անգին, սակայն, Հ. Ակինեան բոլորովին տարբեր չարժառիթ մը կուտայ զեղծարարին: «Մրազպիրը . . . յիրականին Վասակի Յիշատակարանն է տուած: . . . Իրբերե չարագե մը ամբողջ պատմութեան մէջ ցցուած է Վասակի անձը: Գործին նպատակը զեղեցիկ ներկայացուած է ի. Յեղանակին վերջը, ուր կը զրէ խմբազրիչը. «Գրեցաւ յիշատակարանս այս վասն նորա (Վասակայ) առ ի կշտամբումն յանզիմանութեան մեղաց նորա» (142-3):

Այս շիտակ է: Մեր այժմեան ունեցած Եղիշէն ատելավառ զայրութիւ ամբաստանագիր մէկ Վասակի գէմ: Բայց է. գարու զեղծարարը Ե. գարու Վասակ Մարզպանի գէմ իր զայրացկուած ատելութեան համար ի՞նչ հարկ ունէր Զ. գարու զէպքերու մէկ պատմութիւնը այնքան անլուր չարափոխութեան ենթարկելու: Մանաւանդ որ Զ. գարու ակնարկուած գէպքերու մէջ Վասակի հզօր անհաւանականութեամբ կամ անոր հաւասար մէկը չենք

ՊԱՏՄԱԿԱՆ

ԵՂԻՇԻ ՊԱՏՄԱԳԻՐ

ԵԿ

ՎԱՐԴԱՆԱՆՑ ՊԱՏԵՐԱԶՄԸ

Գալով եղնիկի նղծ Աղանդոց զրքին,
եղնիկ օգտուած է այլեւայլ հեղինակներէ,
ինչպէս Ս. Եղիփանի «Յազագո Հերձուա-
ծոց» և Ս. Բարսեղի «Վասն Վեցօրեայ Ա-
րարչութիւն» գործերէն։

Եղնիկ օգտուած է նաև Յոյն մատինա-
գիրներէ, իրեւ հմուտ Յունարէնի՝ Ս. Գրոց
թարգմանութեան ժամանակ մեծ և կարեսոր
դեր մը ունեցած է։

Յազկերտին հրամանաւ և Միհրներսէնի
խորհուրդովը, Դենչապուհ Հայաստան ե-
կաւ, Պարսից արքունիքին իրեւ լիազօր
Մարզպան և Բարձր Գոմիսէր, յատկապէս
կրօնական գործերը ղեկավարելու և Մազ-
դկական կրօնքը տարածելու համար։ Դենչ-
ապուհ Պարսից տէրութեան մէջ կարեւոր
պաշտօնակալ մըն էր, իրեւ համբարակա-
պետ (մատակարար) Պարսից արքայից ար-
քային։

Գոնէր որ իր համախոհներով անցած ըլլայ
թշնամւոյն կողմը և պատերազմի հայ եղ-
բայրակիցներու դէմ։

Այս երեք հակոռնեայ շարժառիթները,
որ իր գրքից տարբեր տարբեր տեղերուն
Հ. Ակինեան կը վերագրէ զեղծարարին,
կը հարցնենք, միթէ կը գոհացնէ՞ Միհր-
թարձեան Հայը, որպէս ըստ բաւականի
զօրաւոր զրգիւ չարագործին իր այնքան
տարօրինակ կեղծիքի գործադրութեան ձեռ-
նարկելուն։

Այդ երեքէն միակ ընդունելին վասակի
Յիշատակարանի պարագան է, և այդ իսկ
խախուտ կոռուան մը կրնար ծառայել Հ.
Ակինեանին մի միայն այն դէպքին եթէ
Դուինի ապստամբութեան պատմութեան
մէջ վասակի համազօր հայ իշխան մը ըլլար։

ՀՐԱՆԴ Ք. ԱՐՄԵՆ
(Յարունակելի՝ 6)

Դենչապուհ «Խաղաղատէր կեղծառու-
թութեամբ» Հայաստան կուգար և իր հետ
կը բերէր Յազկերտին ողջոյնը, «զողջոյն
մեծ թագաւորին», ան մինչւոյն ժամանակ
կը խոստանար, «թողութիւն հարկաց եւ
թեթեւութիւն ծանրութեան այրուծիոյ»,
եթէ երբեք Հայերը յանձն առնէին հպա-
տակելու թագաւորական հրովարտակին։

Դենչապուհ արքունիքէն ստացած հը-
րահանգներուն համաձայն, սկսաւ սիսթե-
մաթիք կերպով գործերը ղեկավարել,

Եղիշէն այսպէս կը նկարազրէ Դենչա-
պուհի կողմէ եղած խստութիւնները և
նեղութիւնները։

1. — Եկեղեցական ազատութիւնները
և տրուած առանձնաշնորհումները կը գաղ-
րեցնէր։

2. — Միայնակեացները, վանականնե-
րը և եկեղեցականները որոնք մինչև այն
տաեն տուրքի ազատ էին, ուրիշներու հա-
ւասար վճարման կը բռնադատէր։

3. — Հայաստանի եւ Հայերու վրայ
գրուած հարկերուն, տուրքերուն սակը կը
բարձրացնէր։

4. — Վաղտնի բանսարկութիւններով
և քսութիւններով նախարարները իրարու-
դէմ կը հանէր, եւ իւրաքանչիւր ազգա-
տոհմի և նախարարութեան մէջ երկպա-
ռակութիւն ու որոմ կը ցանէր։

5. — Հազարապետութեան պաշտօնէն
կը հանէր Վահան Ամատունին, զոր բոլոր
ժողովուրգը կը ճանչնար «իրը զհայր վե-
րակացու համարեալ էր», ու անոր տեղ Մշկան
անունով Պարսիկ պաշտօնակալ մը
կը նշանակէր։

6. — Դատաստանական վերին իշխա-
նութիւնը, որ կաթողիկոսութեան կը պատ-
կանէր, կ'առնէր ձեռքէն և անոր տեղ մոզ-
պետ մը կը նշանակէր, որպէսզի եկեղե-
ցւոյ փառքը նսեմանայ, ոզի զեկեղեցւոյն
փառոն աղաւաղեցէ» (Եղիշէ, 19):

Եկեղեցական իրաւասութիւններուն և
առանձնաշնորհումներուն ու ազատութիւն-
ներուն ջնջուելը, ինքնին արդէն կարեւոր
անկիւնագարձ մը կը կազմէր և Հայոց կաթո-
ղիկոսը և Եկեղեցականները սկսան գործի։

Դենչապուհ(*) մէկուկէս տարի Հայաս-

(*) Դենչապուհ անունը երկու մասերէ կը բաղ-
կանայ, Դեն = հաւատք, օրէնք և կրօնք իմաս-
տով, իսկ Նապահ = արքայորդի նշանակութեամբ

տանի մէջ կեցաւ, «Յորժամ եկի ես յաշախարհն Հայոց՝ զտարի մի և վեց ամիս եհաս շըջիլ ինձ անդ» (Բ. Յեղանակ): Սակայն ի զուր անցան իր բոլոր խստութիւնները և գրուած նեղութիւնները:

Առանձինն յիշատակութեան արժանի է «այրն երանելի, ուրում անունն էր Պարեգին», որ համարձակեցաւ Յազկերտը յանդիմաննել, երբ անոր բերնչն կը լսէր Քրիստոսը ծաղրելը: Թէ Ան՝ տանջուեցաւ, խաչուեցաւ, մեռաւ և թաղեցաւ: Ինչո՞ւ համար, ըստու, մինչև այնտեղ միայն կը կարդաս Աւետարանը, յառաջ ևս մատողարդացումն ուր պիտի տեսնես Անոր Յարութիւնը, Յայտնութիւնները, Համբարձումը, վերստին գալուստը, ընդհանուր դատաստանը: Յազկերտ կատղած Գարեգինին այս համարձակախօսութեան վրայ, ծիծաղելով ըստ նախարարին. «Ամենայն այդ խարէութիւն է»: Եւ հրամայեց զայն տանջանաց մատնել: «Կապեալ ոտիւք և կապեալ ձեռօք զերկեամ մի տուաւ ի չարչարանս», մինչև իր մահը, «ընկալաւ զվաճիռ մահու» (Ա. Յեղանակ): Սովորութիւն եղած է որ այս Գարեգինը նոյնացնել, Աւարայրի մէջ նահատակուած Գարեգին Սրուանձտեանցի հետ, որ աւագ նախարարներէն մին էր (Փար. 72): Սակայն, եթէ լաւ մը քննենք պիտի տեսնենք թէ, մանկագոյն և նախարարազուն Գարեգինը, երկու տարի բանտարկուած է, 449-451, որով Գարեգինը ազատութեան միջոց ունեցած չէ ամենեւին և Վարդանանց Պատերազմին չէ մասնակցած:

Ուրեմն, Աւարայրի հերոս զօրավարներէն Գարեգին Սրուանձտեանցէն տարբեր անձ մըն է նախարարազուն Գարեգինը, որ Յազկերտին հրամանաւ բանտարկուեցաւ և նահատակուեցաւ իր խրոխտ, ըմբերանող

որով Դենչապուհ արքայորդի կրօնք կը նշանակէ: Իսկ Դեն, Զենուելքն Տաեն, Պահաւերէն Պեն (Նշ.), բռն Աւետական բառ մըն է, որ բարգութեանց մէջ միայն զորժածուած կը դտնենք, ինչպէս, Դեն - Պետ, Դենի - Մազդեզն, Համակ - Դեն, Պարսկա - Դեն և այլն: Դենշապուհ, Վահան Ամատունին «որ էր Հազարապետ Հայոց մեծաց» պաշտօնէն հանեց, և անոր տեղը մոգպետ մը նշանակեց: Դենշապուհ, Վահան Ամատունին պաշտօնանկութենէն առաջ, զայն օրինական տեսակէտով ամբաստանեց պաշտօնանկ ըրաւ զայն:

և համարձակախօս պատասխաններուն համար, ընդգէմ Յազկերտ արքայից արքաւին: Յազկերտ կրօնամուլ անձ մը ըլլալով, իր մասին մեծ համարում ունէր. Ուրագէս երեւէր իմաստնոցն, յանմահից իմն կարգի գնէր զինքն»: Յազկերտ, շատ կը բարկանար, կը բորբոքէր՝ երբ կը լսէր Քրիստոսի անունը ու անոր քարոզած կրօնքը և վարդապետութիւնը: Այս բանին փոքր մէկ արտայայտութիւնը և իր ցասումին ուժգնութիւնը կը կազմէ նախարարազուն Գարեգինի բանտարկութիւնը և նահատակութիւնը:

Պ.

Արտաւափի ժողովը. — Ժողովին ներկաները. — Արտաւափի ժողովին մէջ խրմբագրուած նամակը. — Նամակին բովանդակութիւնը եւ Պարսից դենին ներբռւմը. — Քրիստոնէութեան ջատագովական պատապանութիւնը:

Քազաւորական հրովարտակը, Միհրներսեկի նամակը և Դենշապուհի հրահանգները և անոր կողմէն ցոյց տրուած բոլոր խստութիւնները, նեղութիւնները և կազմակերպուած հոլած անքները, Հայ ժողովուրդը և Եկեղեցականութիւնը տակն ու վրայ ըըն: Կաթողիկոսը, եպիսկոպոսները, Հայոց վարդապետները և նախարարները համամտութեամբ որոշեցին համագումար ժողով մը ընել, պարտադրուած կացութեան գարման մը գտնելու և որոշելու գործոց ընթացքը: Փարպեցին համաձայն, ժողովը գումարուեցաւ «Բայտ Հրամանի Տանուտեարցն Հայոց» (Փար. 44), կամ Եղիշէին բացատրութեամբ՝ «Հաւանութեամբ մեծ ամեծ նախարարացն» (Եղիշէ, 48):

Անշուշտ կաթողիկոսին պաշտօնական հրաւերովը, գիտութեամբ և հաւանութեամբ մարզպանին, որուն Դենշապուհ չէր կրնար արգելք հանգիստանալ: Վասնզի՝ Միհրներսեկի նամակին վերջը գրուած էր որոշակի: «Արդ երկու իրք կան առաջի ձեր, կամ արարէք բան առ բան նամակիդ պատասխանի, և կամ արիք ի գուռն եկալք, յանդիման լերուք մեծի հրամարակին» (Եղիշէ, 47): Որով Միհրներսեկի նամակը ժողովին հաւաքումը ինքնին կ'արդարագութիւնուն կ'արդարագութիւնուն:

ցնէր։ Ժողովին վայրը Փարպեցին ցոյց չետար։ իսկ Եղիշէն կը դնէ տեղը։ «Ի թագաւորանիստ տեղին յԱրտաշատ»։ Ամանք Արտաշատի տեղ Վաղարշապատը ենթադրած են, ուր՝ կը գտնուէր Հայոց Հայրապետանոցը և Եկեղեցական կեդրոնը։ Ինչ որ ալ ըլլայ ժողովին վայրը, Հայերը Արտաշատը Վաղարշապատէն նախընտրած են, պաշտօնական կեդրոնէ հեռու մնալ և առանձնացեալ ու մեկուսի տեղ մը հաւաքուիլ, ուր՝ կը գտնուէր նաև Ս. Գրիգոր Լուսաւորչին ետր Վիրապը։ Արտաշատի ժողովը պատմական մեծ ժողով մը եղաւ արդար։ Եթէ երբեք լաւ մը քննենք և ուսումնասիրենք Արտաշատի ժողովին կազմութեան, գործերուն պարագաները, Փարպեցին և Եղիշէն տուած տեղեկութիւնները իրարմէ կը տարբերին, սակայն և այնպէս այդ երեսութական տարբերութիւնները իրարու չեն հակասեր, այլ՝ ընդհանրակառակը զիրար կը լրացնեն և կ'ամբողջացընեն։ Փարպեցին պաշտօնական հրովարտական Եղիշէն, Յազկերտ Բ. ի հրովարտակը կը յիշատակէ, իսկ Եղիշէն համառօտակի կը յիշէ արքայական հրովարտակը, և իր գիրքին մէջ աւելի ընդարձակ կերպով տեղ կուտայ Միհրներսէնի անունով զրկուած նամակին, որ Պարսից կրօնքին ջատագովութիւնը կը կազմէ ինքնին։ Երկու պատմիչներուն միջև եղած տարբերութիւնները կիմնական տարբերութիւններ չեն, վասնզի Փարպեցին ազգային պատմութիւնը կը գրէ, իսկ Եղիշէն կրօնական ջատագովութիւնը կը գրէ և անոր պարանութիւնը կը ցոյց կուտայ։

Երկու պատմիչներն ալ, իրաքանչիւրը իր թեզին, իր նպատակակէտին, իր հայեցակէտին ծառայող խնդիրները ի վեր կը հանեն, և ասով՝ մէկին բաց ձգածը միւսը կը լրացնէ յաւելումով մը։ ուստի՝ թէ Փարպեցին և թէ Եղիշէն երկուքը մէկ լրիւ ցոյց կուտան Արտաշատի ժողովին մէջ կայացած միակամ և միահամուռ որոշումը Արտաշատի ժողովին գլուխը կը գտնուի Հայոց Յովսէփի կաթողիկոսը, որ մէկէն սեպիսկոպոս Արարատայ» կոչուած է (Եղիշէ, 49), իսկ միւսէն աեւ Յովսէփ, որ թէպէտեւ երէց էր ըստ ձեռնագրութեանն՝ այլ զկաթողիկոսութեան Հայոց զաթոռն ունէր ի ժամանակին» (Փար. 44)։ Կաթողիկոսէն

վերջ, այս ժողովին մասնակցած են նաև 17 եպիսկոպոսներ, որոնց անունները կան յիշատակուած։ 16ը երկու պատմիչներուն մէջ նոյն անձերն են, թէկ կարգը տարբեր։ Ահա եպիսկոպոսներու ցանկը։

1. Անանիա՛ Միւնեաց եպիսկոպոս — ըստ Եղիշէի 10
2. Մուսէ՛ Արքունիեաց > > > 11
3. Սահակ' Տարօնյ > > > 1
4. Սահակ' Խուսունեաց > > > 12
5. Մելիքէ՛ Մանձկերսոյ > > > 2
6. Եղիշէկ' Բագրեւանդայ > > > 3
7. Սուրբակ' Բզնունեաց > > > 4
8. Թարիկ' Բասենյ > > > 6
9. Երեմիա՛ Մարդասանի > > > 8
10. Գաղ' Վանանդայ > > > 14
11. Բասիլ' Մոկաց > > > 13
12. Եղբայր՝ Անձեւացեաց > > > 16
13. Տանա՛ Տայոց > > > 5
14. Քասում' Տարեւրունյ > > > 7
15. Զաւեճ' Մանանաղայ > > > 9
16. Եղիշէ՛ Ամառունեաց > > > 15
17. Երեմիա՛ Ապանունեաց > > > 17

Վերոյիշեալ եպիսկոպոսներէն երկուաքին անունները քիչ մը տարբեր են իրարմէ, Եղիշէինը թերեւս աւելի ուղղիղ կերպով գրուած է, Մելիք Մանազկերտոյ և Քասու Տուրուբերանոյ, իսկ միայն մէկ անուն մը երկուաքին մէջ բոլորովին տարբեր է, Զաւեճ Մանանաղւոյ տեղ գրուած է Եւղաղ Մարդաղւոյ։ Գալով եպիսկոպոսներու առաջնութեան կարգին, ո՛չ աթոռակալներու աւագութեան կարգը նկատի առնուած է։ Թերես մին՝ աթոռներու, իսկ միւսը՝ աթոռակալներու կարգին առաջնութեան կամ աւագութեան հետեւած ըլլայ, այս մասին մեզի որոշիչ նշաններ և հետեւութիւններ կը պակսին։

Եղիշէն եպիսկոպոսներէն զատ կը յիշէ նաև «բազում քորեպիսկոպոսք և պատուական երիցունք, հանդերձ սուրբ ուխտիւնկեցւոյ . . . հաւանութեամբ մեծամեծք նախարարացն, և ամենայն բազմութեամբ աշխարհին» (Եղիշէ, 48)։ Իսկ Փարպեցին կը յիշէ «Ի պատուական երիցանց սուրբ Ղեւոնդ, և Խորէն ի Մըբնեայ, և Դաւիթ, և այլ պատուական երիցունք, և աւագ վանականք բազումք, հանդերձ սքանչելի և հրեշտակակրօն տէրամբն Աղանաւ, որ էր յազգէն Արծրունեաց» (Փար. 45)։

Երկու պատմիչներուն է, Եղիշէին նախարարները չը

յիշելը, թէկ անոնց հաւանութեամբ եղած ըլլալը կը չեշտէ, իսկ Փարագեցին յականէ անուանէ կը յիշէ 18 նախարարներ .

- | | |
|----------------------|------------------------|
| 1. Վասակ Միւնի | 10. Արշավիր Արշարունի |
| 2. Ներշապուն Արծունի | 11. Վահան Ամասունի |
| 3. Վիր Խորխուանի | 12. Առամ Գևունի |
| 4. Վարդան Մամիկոնեան | 13. Վարազեապահ Պալունի |
| 5. Գևս Վահեւանի | 14. Հրահան Աւացեան |
| 6. Արտակ Մոլկացի | 15. Հմայեակ Գիմասիսեան |
| 7. Նմաւան Անձեւացի | 16. Գագրիկ Արքեթեան |
| 8. Մանեն Ապահունի | 17. Գափազ Առաւեթեան |
| 9. Առաւան Վանանդեցի | 18. Վ. Երեն Զինական |

և այս նախարարներուն վրայ կ'աւելցնէ աւագ սեպուհները, բարեպաշտ եպիսկոպոսները, աւագ քահանաները և վանականները (Փար. 45):

Անշուշտ, եթէ ոչ անկարելի գոնէ անհնար էր որ առանց նախարարներու մասնակցութեան ժողով գումարուած ըլլայ, իսկ Եղիշէէն անոնց չյիշուիլը՝ պէտք է զերագրել Եղիշէին կողմէ լոկ կրօնական նորմակին պատճէնը տրուելուն, քանի որ այդ պատասխանին մէջ նախարարները մասչին կրնար ունենալ. ասով հանդերձ՝ անոր բովանդակութեան, պարունակութեան կատարելապէս համաձայն պէտք է եղած ըլլային:

Ժողովին առջելը երկու տարրեր գիրեր կային, մին՝ Յազկերտին հրովարտակը, իսկ միւսը Միհրներսեհի նամակը: Յազկերտի կողմէն Հայոց ուղղուած հրովարտակին պատճէնը Փարագեցին ունի, Եղիշէին ունեցածէն տարրեր: Իսկ Միհրներսեհի յորդուրական նամակը ամբողջութեամբ դրուած է Եղիշէին մէջ: Ժողովին առջելը կարգացուեցան երկու գրութիւններն ալ, թագաւորական հրովարտակը և Միհրներսեհի ջատագովական կամ յորդորական նամակը: Թագաւորական հրովարտակին տրուած պատասխանին պատճէնը ունինք Փարագեցիէն: Հայերը հրովարտակը բացէ ի բաց կը մերժեն, արի, քաջ և համարձակ կերպով: Հայերը, Յազկերտին հրովարտակին պատասխանելով, կ'ընդունին թէ հապատակութիւնը իրենց պարտքն է, ո՞չ թէ վախի կամ երկիւղի համար, այլ իրենց կրօնքին պատուէրը և հրամանը ըլլալուն համար, Պարսիկներու կողմէն Քրիստոնէութեան «ընդունայնութիւն» և «բարբանջմունք» նկատուած ըլլալը Հայերը կը մերժեն ո՞չ միայն ըստ երկիւղի մարդկան», այլ «ըստ

օրինի չար ծառայից ծառայել»: Հայերը ոի հրամանէ օրինաց իրենց Քրիստոնէական կրօնքի պարտականութիւնը կը նկատեն կամքով և յօժարութեամբ ծառայել. «ծառայից էլ ոչ միայն կարաւոյ ծախիւք, այլ և զարիւն անձանց մերոց և որդուց ի վերայ ձեր զնելու»: Միայն թէ կ'աւելցնեն և կ'ըսեն թէ՝ իրենց հոգիին և կրօնական խնդրոց գործոց մասին թագաւորը պէտք չէ որ խառնուի. այդ մասին ո՞չ թագաւորին հոգածութեան և ո՞չ ալ անոր միջամտութեան պէտքը կը տեսնեն:

Կը շարունակեն և կ'ըսեն՝ թէ Պարսից կրօնքը սուտ և ծիծաղելի է, իսկ իրենց կրօնքի աստուածաւէր և ճշմարիտ է, և այդ մասին բաւական ծանր բացատրութիւններ կը գործածեն: Հայերը, Պարսից կրօնքին մասին զրուած զիրը բանալ և կամ տեսնել անգամ չեն ուզած, ոչ ալ իրենց կրօնքին բացատրութիւնը «զրել և տար բերել, ի դէպ և պատշաճ չեն նկատեր, և իրենց պատասխանը վերջացնելով կ'ըսեն. «Տարերց ոչ ծառայեմք, արեղական և լուսնի, հողմոց և կրակի պաշտօն ոչ մատուցանեմք (Փար. 46): Այսպէս եղած էր Յազկերտ արքային հրովարտակին պատասխանը, Արտաշատի ժողովին մասնակցող եկեղեցականներու և աշխարհականներու համամտութեամբ և համախութեամբ որոշուած:

Բայց Եղիշէին մէջ ուրիշ աւելի երկար գրուածք մը կայ, որուն մէջ Մազդէզական կրօնքին հերքումը և Քրիստոնէական կրօնքին ջատագովութիւնը մանրամասնութեամբ առաջ կը բերուի: Կ'երեւի թէ եկեղեցականները նախապէս համաձայնածէին նախարարներուն հետ կրօնական և վարդապետական բացատրութեանց մէջ չը մտնելու, բայց վերջը առանձինն խորհրդակցիւով, որոշած են թէ պէտք չէ անպատասխանի թողուլ Միհրներսեհի նամակը, խորհելով թէ լուռթիւնը կրնայ պարտութիւն նկատուիլ: Այդ նամակը կը սկսի ողջունի ձեռվ մը, որով Հայերը ցոյց կուտան թէ իրենց պարտքն է և Աստուածատուր պատուիրանաւն» աղօթել թագաւորին կենաց համար, որպէսզի ան երկար ժամանակ խաղաղութեամբ իր տիեզերական իշխանութիւնը վարէ, թագաւորը՝ խաղաղութեամբ և իր հպատակները՝ առողջութեամբ

և աստուածագաշտութեամբ իրենց կեանքը անցընեն։ Հայոց պատասխանազրին սկիզբը յիշատակուած կը գտնենք այն իրողութիւնը թէ, Որմիզդի թագաւորութեան ատեն, Դ. գարուն սկիզբը, Պարսիկ նշանաւոր և անուանի մոգ մը Քրիստոնէութիւնը ընդունած ըլլալով՝ Զրագաշտական կրօնքին բոլոր կէտերը մի առ մի հերքած էր, և Պարսիկները, խօսքով չկարենալով անոր յաղթել, «բանիւ զգէմ նորա ունել», քարկոծելով սպաննած են զայն։ Սակայն անունը յիշուած չըլլալուն՝ չենք զիտեր թէ ո՞վ էր ան(*)։

Նամակին մէջ գեւերու և հրեշտակներու մասին ևս կը խօսուի: «Դեւերուն չար ըսիր, սակայն բարի գեւեր ալ կան. զորս գուք և մենք հրեշտակ կը կոչենք. եթէ ուղեն՝ գեւերն ալ բարի կ'ըլլան և եթէ ուղեն՝ հրեշտակներն ալ չար։ Այս բաները արդէն մարդոց մէջ ալ կ'երեին. և աւելին՝ հօր մը զաւակներուն մէջ որդի մը կ'ըլլայ որ իր հօրը կը հնազանդի և կը հպատակի, իսկ կայ որ սատանայէն աւելի չար կ'ըլլայ։ Փյապէս ալ, մարդոն ալ, առանձինն դիտելով՝ երկուքի բաժնուած կ'երեւի, երբեմն չար, իսկ երբեմն ալ բարի, իսկ ինչ որ բարի է, կը տեսնես որ կը չարանայ, ահա դէպք մը տեղի կ'ունենայ ու ինքը նորէն բարութեան կը դառնայ, սակայն բնութիւնը մէկ է»։

Նամակին մէջ Քրիստոնէական կրօնքը և անոր վարդապետութիւնը և տնօրինական խորհուրդները մի առ մի կը բացատրուին։ Աստուծոյ նախախնամական հոգածութիւնը այսպէս կը բացատրուի հոն։ «Իսկ դալով մեզի, մենք այսպէս զԱստուած կը ճանչնանք և անոր կը հաւատանք առանց տարակուսանքի։ Եւ Ան որ աշխարհը ստեղծեց, նորէն եկաւ և ծնաւ Ս. Կոյս Մարիամէն, ինչպէս որ յառաջազդոյն մարդարէներէն նկատողութեան առնուած էր, առանց ոեւէ մարմաւոր պատճառի»։

Նամակին մէջ հրաշքները, Տիրոջ մատնութիւնը, դատապարտութիւնը, խաչկութիւնը, մահը, թաղումը, Յարութիւնը, 12

(*) Սասանեանց Հարստութեան մէջ, Ցազկերտ Բ. էն առաջ, Որմիզդ անունով երկու թագաւորներ կային. մին՝ Որմիզդ Ա. որ մէկ տարի միայն թագաւորեց (271). Իսկ Որմիզդ Բ. որ Շապուհ Բ. հայրն էր, որ թագաւորեց 301-310. Ինչդիք է զիտակալ՝ թէ եղած ակնարկութիւնը որպէս մասին է. կարելի եղած չէ ճշգել զայդ։

առաքեալներուն և 500 աշակերտաց երեւումը, Համբարձումը, երկրորդ գալուստը, վերջին դատաստանը մի առ մի կը բացատրուին, և Քրիստոնէական կրօնքին ու դաւանութեան մի և անբաժանելի մաս ըլլալը կը յայտնեն։ Մասնաւոր յիշատակութեան արժանի են նամակին վերջաւորութիւնը և եղրակացութիւնը։

«Տի՛ օն անդր թողէք ձեր յիմարութեան բարբանջանքները։ Աշխարհի մը երկու տէրեր կամ վեհապետներ չեն ըլլար, և ոչ ալ մէկ արարածին երկու աստուածներ»։

Իրենց հաւատագին վրայ ամուր մնալու կամքը ցոյց կուտան և կ'ըսեն. «Մեզի այս հաւատագին ո՛չ ոք կրնայ խախտել. ո՛չ հըրեշտակները և ո՛չ ալ մարդիկ, ո՛չ սուրը, ո՛չ կրակը, ո՛չ ջուրը, և ո՛չ ալ ամէն տեսակ գառն հարուածներ։ Մեր ինչքերն ու ստացուածքները քու ձեռքի են, իսկ մեր մարմինները քու առջեւդ են, ինչ որ կ'ուղեն՝ կրնաս ընել։ Եթէ մեզ այս հաւատագով թողուս՝ ո՛չ երկրի վրայ ուրիշ տէրի կը փոխանակներ քու տեղդ, և ո՛չ ալ երկինքի մէջ ուրիշ Աստուած կը փոխանակներ Յիսուս Քրիստոսի տեղ, որմէ զատուրիշ Աստուած չկայ։ Բայց եթէ, այս մեծ վկայութենէն յետոյ, ուրիշ բան մը հարցնես, պատրաստ ենք, մեր բոլոր մարմինները քու ձեռքիդ մէջ են, շուտով ըրե՛ ինչ որ կ'ուղեն։ Քեզմէ՝ տանջանք, մեզմէ՝ յանձնառութիւն, քու սուրք և մեր պարանոցները։ Մեր նախնիքներէն աւելի քաջ չենք, որ այս վկայութեան վրայ զոհեցին իրենց ինչքերը, ստացուածքները և մարմինները։ Եւ եթէ նոյն իսկ անմահներ ալ ըլլայինք, մեզի համար կարելի կ'ըլլար մեռնիլ Քրիստոսի սիրոյն համար։ Կ'արժէքը, որովհետեւ, Ան անմահ էր և զմեզ ա՛յնչափ սիրեց որ, նոյնիսկ՝ մահը յանձնառաւ, որպէսզի՝ մենք Անոր մահովը յաւկիտենական մահէն փրկուինք և աղատուինք։ Եւ եթէ Ան, մեզի համար իր անմահութիւնը չխնայեց, մենք որ, ուղելով մահկանացու եղանք, յօժարութեամբ մեռնինք Անոր սիրոյն համար, որպէսզի՝ Ան, յօժարութեամբ յանձն առնէ մեզի իր անմահութեան մէջ, ուստի՝ մեռնինք իրքեւ մահկանացուներ, որպէսզի՝ մեր մահը իրքեւ անմահներու մահ ընդունի։ Ուրեմն, այս ամենէն վերջ, ա՛լ մեզի ուրիշ բան մի

հարցներ, որովհետեւ՝ մեր հաւատքին ուխտը մարդու հետ չէ, որ մանուկի մը պէս խարսխնք, այլ՝ անլուծելի կերպով Աստուծոյ հետ է, ուրեմն հնար չէ խախտիլ և հեռանալ, ո'չ հիմա և ո'չ ալ յետոյ, ո'չ յաւիտեան և ո'չ ալ յաւիտեանս յաւիտենից:

Ինչ որ ալ եղած ըլլան նամակներով և պաշտօնական յայտարարութիւններով արուած պատասխանները, ըլլա՞յ Յազկերա թագաւորին, ըլլա՞յ Միհրներսեհի և պաշտօնական անձանց, Արտաշատի ժողովին հիմնական որոշումը եղաւ հաստատուն և անյաղթ մեալ իրենց հաւատքին և կրօնքին մէջ և կենօք եւ մահու ի նմին կալ հաստատուն», ամէն կերպով քրիստոնէութիւնը պաշտպանելու նոյնիսկ արեան զինով։ Արտաշատի ժողովին գումարումը տեղի ունեցաւ 449—450։

Արտաշատի ժողովին մէջ խմբագրուած պատճէններուն գալով, երկու հատ են, մին՝ Փարպեցիինը և միւսն ալ Եղիշէինը։ Ոմանք կը կարծեն և կը պնդեն թէ՝ Պարսից դէնին հերքման համար երկու զրութիւններ պատրաստուեցան։ Ոմանք՝ երկուքը, ոմանք Եղիշէինը կեղծ, շինծու եւ արուեստական իսկ Փարպեցիինը իրական պատճէն կը նկատեն։ Ոմանք կ'ենթադրեն թէ, Արտաշատի ժողովին մէջ խմբագրուած նամակ—պատասխանը նոյն ժողովին մասնակցողներէն՝ Բագրեւանդի Եղնիկ Եպիսկոպոսը խմբագրած է, իրեք հմուտ անձ մը Պարսիկերէնի և Պարսից գենին, սակայն և այնպէս այդ մասին մեզի վճռական և մենին փաստեր կը պակսին։

Բագրեւանդը այժմեան Ալաշկերտ ու Նահիյէ վիճակները կը պարփակէր։ Եղնիկ Եպիսկոպոս աշակերտ ու գործակից էր Մեծն Սահակին և Ս. Մեսրոպին Ս. Գրոց թարգմանութեան ժամանակ։ Եղնիկ Եպիսկոպոս հմուտ էր Յունարէն, Ասորերէն և Պարսիկերէն լեզուներու Հեղինակ կը ներկայանայ Եղծ Աղանդոց գրքին որ չորս գիրքերէ կը բաղկանայ։

Ա. Եղծ Աղանդոց Հերքանուացն։ — Բ. Եղծ Քեչին Պարսից։ — Գ. Եղծ Կրօնից Յունաց Խմասենցն։ — Դ. Եղծ Աղանդոյն Մարկիոնի։ Եղծ Աղանդոցին կցուած է նաև իր Խրատը։

ՊԱՐԳԵՒ ՎՐԴ. ՎՐԹԱՆԷՍԵԱՆ
(Նաբանակելի՝ 5)

ՔԱՆԱԴԱՑԵԿԱՆ

ՖՐԱՆՍԱԿԱՆ ՔՆՆԱԴԱՏՈՒԹԵԱՆ

ԵՐԵԲ ՍԻՒՆԵՐԸ

(Նար. Սիմե, Մայիս 1950, էջ 155)

Երբ մարդ փորձէ երթալ խորը որեւէ խնդրի, նոյն իսկ ամենէն պարզ երեւոյթով, կը բախի հակասութեան։ Տպաւորապաշտները կատարեալ իրաւունքն ունին առնուելու մանաւանդ գրութենական ոգիէն բայց dogmatistes-ներն ալ իրաւունք ունին հետապնդելու իրենց ջանքը համաձայն իրենց մտերիմ բնոյթին։

Տպաւորապաշտները կ'ուզեն խորտակել աւանդութիւնը։ կը պայքարին դրութենական ողիին զէմ, յայտարարուած հակառակորդներն են գեռ ամէն փորձի որ պիտի ուղղէր քննադատութիւնը զէպի զիտութիւն, ամէն փորձի դարձնելու քննադատութիւնը գիտական։

Բայց, պիտի առարկեն, ո՞վ կը խօսի քննադատութիւնը զիտութեան բարձրաձնելու մասին։ Պրիւնթիէրն իսկ պիտի չսնուցանէր նման յաւակնութիւն մը, ան որ երբեք չ չունար պահանջելու քննադատէն ունենալ ճաշակ, իմաստափրական ծանօթութիւններ, վերջապէս՝ արուեստ։ Կոիւը զօր Տպաւորապաշտները կը տանին զիտական ձգտումին զէմ պարզ զարտուղում մը չէ, յատո՞ւկ՝ պատրանաւոր յաղթանակ մը տանիւն գետնի մը վրայ ուր իրենց հակառակորդները չեն խորհիր բնաւուութեան կիսուն։

Ո՞չ։ Տպաւորապաշտները կ'արդարան, իրենց տեսակէտով, հակառակնելու քննադատութեան տիրացումին զիտական ողիին, լեզուին և մեթոտներուն։ Որովհետեւ այս տիրացումը եղելութիւն մըն է ամենէն տեսանելիներէն և ամենէն կարեւորներէն անոնց մէջ որոնց գրական քըննադատութիւնը ծառայած է թատր XIX դարու երկրորդ կիսուն։

Արդարէ, զիտութեան զլխաւոր յատկանիչն է դուրս հանել՝ իր զիտողութեան

ենթարկուած եղելութիւնները, պատահաւանութեանէն: Կը ջանայ անդադար մեծցնել ծանօթին կալուածը, ուր օրէնքը կ'իշխէ, ի հեճուկս անոր, անսահմանօրէն ընդարձակ, որ գուրս է իր համբերատար և մեթոտիկ խուզարկութենէն, պահելով իր խորհուրդը: Լուծել խորհուրդը, գուրս հանել պատահականութեան իշխանութենէն, գտնել և յայտարարել օրէնքը, այս ամէնը կը յանգին ներմուծելու իրականութեան կալուածին մէջ, որ է գիտութեան կալուածը, հարկաւորութեան գաղափարը: Գիտնականը ամէն տեղ կը գտնէ հարկաւոր առնչութիւնները. կը հաստատէ եղելութեանց կապակցութիւնը: Իր ծանօթութեանց շրջանակին մէջ, կը յայտարարէ տիեզերական որոշադրականութիւնը:

Արդ, կէս դարէ ի վեր, գրական քըննադատութիւնը կը հետեւի համբայ մը, եթէ ոչ նման, գէթ զուգահեռական: Կ'ապրի գիտութեան չուքին տակ, կիւրացընէ անոր մեթուները, կ'որդեգրէ անոր լեզուն, կը ներթափանցուի անոր ոգիով:

Արդ, հաստատել դիւրին է: Թին կը ներածէ քննադատութեան մէջ գրական երկին բացատրութիւնը ուսմամբը գործօններու որոնց համակարգ ներգործութեան տակ արտադրուած է ան: Աւելին ալ կ'ընէ, կը ցուցնէ հարկաւորութիւնը առնչութեանց որոնք կը կապեն այս ինչ ձեւը արուեստի՝ այն ինչ միջավայրին, այն ինչ տեղին, այն ինչ վայրկեանին, և որովհետեւ այս երեք ֆակտորներուն ծանօթութեամբը մարդ կընայ նախատեսել լոյս տեսնելիք երկերը, ինչպէս նաև ուսումնասիրութիւնը երկերուն կրնայ մեզի իրազեկ դարձնել զանոնք արտադրած ժողովուրդին հոգիին մասին: Թին կ'ընէ, հետեւարար, հոկայ ճիզ մը մտցնելու համար քննադատութեան մէջ հարկաւորութեան գաղափարը: Իր օրոշադրականութիւնը կը ձգտի կերպարանափոխելու քննադատութիւնը գիտութեան:

Նոյն ձգտումը կը կազմէ թագուն հոգին Պրիւնըթիէրի քննադատութեան, ինչ ալ ըսէ ինք այդ մասին, համակարգել գրութեան բոլոր մասնաւոր նկատութիւնները. փոխ առնել գիտութենէն իր մեթուները և բառամթերքը. շարու-

նակ զգուշանալ սեպհական զգայարանքէն. յենուէ, ճշմարտութեան հետախուզուլումին մէջ, արտաքին և տեւական բանի մը վրայ գեղագիտութիւն, բարոյագիտութիւն, որքա՞ն յայտարար լնթացք գիտական ոգիին:

Գրական քննադատութիւնը գիտութեան բարձրացնելու փորձերուն իրենց ընդգիտութեան մէջ Տպաւորապաշտները կ'երեւին որպէս ախոյեաններ մարդկային ազատութեան՝ վտանգուած տիրական որոշականութենէն: Անոնք ուրանար որոշադրականութեան՝ իրաւունքները — այդ՝ տղայական պիտի ըլլար. այլ՝ կ'ուզեն միայն որոշել անոր կալուածը: Թող իշխէ ուրեմն և մարմիններուն կարգին մէջ, թող նոյն իսկ ոտք գնէ կեանքին գետնին վրայ, բայց թող կանգ առնէ, որպէս իր բնական սահմանին, էապէս մարդկային կալուածին՝ հոգիին սահմաններուն վրայ:

0', կարելի չէ նախատեսել թէ ի՞նչ պիտի ըլլայ այն ինչ զրագէտին երկը, որովհետեւ իր եսը ամբողջապէս ենթակայ չէ լնտրելի ազդեցութեանց իշխանութեան. կարելի չէ հաստատել մնայուն համեմատութիւն մը ընդ մէջ այն ինչ արտաքին, և նախընթաց պայմաններուն, — ցեզ, միջավայր, ժամանակ —, և այն ինչ զեղարուեստական և զրական արտադրութեանց, որովհետեւ մարդը կրնայ հակազդել իր միջավայրին, հակառակի իր ժամանակին, և հերքել իր ցեղը. ո՛չ, կարելի չէ գիտութիւնը քննադատութեան մէջ, որովհետեւ մարդը և կայսրութիւնը մը մէջ» և կը հնազանդի միայն իրեն յատուկ օրէնքին:

«Կարելի չէ նախատեսել այսօր, կը զրէ France, ինչ ալ ըսուի, ժամանակը ուր քննադատութիւնը պիտի ունենայ զրական գիտութեան մը ուժը, և նոյն իսկ կարելի է հաւատալ խոհեմարար որ այդ ժամը երբեք պիտի չգայ . . . : Թիչ նիւթեր, աշխարհի վրայ, բացարձակապէս ենթակայ են գիտութեան, նախատեսուելու և վերաբարտադրուելու աստիճան անկէ: Անկասկած, պօչմա մը երբեք պիտի չըլլայ այդ նիւթերէն, ո՛չ ալ բանաստեղծ մը: Այն բաները որ մեզ կը յուղեն ամենէն աւելի, որ մեզի կը թուին ամենէն գեղեցիկը, մենէն ցանկալին, ճիշտ անոնք են որ կը

ման միշտ տարտամ և մասամբ խորհրդաւոր։ Գեղեցկութիւնը, առաքինութիւնը, հանձարը յաւէտ պիտի պահեն իրենց խորհուրդը։ Ո՞չ կզօպատրային հրապոյրը, ոչ François d'Assise-ին քաղցրութիւնը, ոչ առ Racine-ի բանաստեղծութիւնը պիտի թոյլատրեն վերածուիլ տարագներու և, եթէ այս նիւթերը գիտութենէ ծագում կ'առնեն, այդ գիտութիւնը խառն է արուեստով, նկատողական, անհանդարտ և միշտ անաւարտ։ Այդ գիտութիւնը կամ աւելի այդ արուեստը գոյութիւն ունի։ Իմաստափրութիւնն է այդ, բարոյագիտութիւնը, պատմութիւնը, քննադատութիւնը, վերջապէս ամէն գեղեցիկ վէպը մարդկութեան։

Այսպէս վերածուած իր վերջնագոյն տուեալին, գիտական, գիտութիւն գարձած կամ գառնալու ձգտող քննադատութեան խնդիրը, մեզի կ'երեւի որպէս արտայայտութիւնը, մասնաւոր կէտի մը վրայ, հակընդդիմութեան երկու մեծ վարդապետութեանց՝ որոշադրականութեան և ազատ կամքի։ Այս ըմբռնումներէն մէկուն կամ միւսին հակելու պարագային, մարդ պիտի դիտէ համակրութեամբ, կամ գրական քննադատութիւնը գիտութեան բարձրացընելու փորձերը, կամ, անոնք որ կը հակառակին այդ ձգտումին։

... Ուրեմն կայ մտքերու երկու դասակարգ։ Ոմանք կ'ըմբռնեն երեւոյթները մանաւանդ անոնց յարաբերութիւններուն, յաջորդականութեան անոնց կախումին մէջ և այդ յարաբերութիւնները, յաջորդականութիւնը և կախումը իրենց կը թուին տարածուիլ ոչ միայն համայնքնութեան այլ նաև մարդկային հոգիին, և անոր գործունէութեան արտադրութեանց, արուեստին, օրինակ։ Ուրիշներ կ'ըմբռնեն մանաւանդ մարդկային գործունէութեանց աննախատեսելիին։ անոնք կը տեսնեն մարդը ներգործող և ոչ ներգործուած։ Մարդը անոնց կ'երեւի որպէս մեկնակէտ շարք մը եղելութեանց որոնց նախընթացները չեն գտնուիր։ անոր արարքները ազատ կը թուիր անոնց։

Զկա՞ն, մեզմէ իւրաքանչիւրին համար, ժամեր՝ ուր աշխարհը մեզի երեւի կանոնաւորուած իր շարժումներուն մէջ, ենթակայ իր բոլոր մասերուն մէջ, հար-

կաւորութեան խիստ օրէնքին, անթեքելի գերիշխանը մարդոց և աստուածներուն, ժամեր՝ ուր որոշադրականութիւնը մեզի ճշմարիտ թուելով, կը խզնանք մեր նմաններուն և անոնց անկախութեան խեղճ՝ պղտիկ կամէութեան վրայ։ Զկա՞ն, ընդհակառակը, վայրկեաններ՝ ուր մենք մեզ կը զգանք երիտասարդ աւելով յորդ, ձերբազատ հասարակ հարկաւորութեանց իշխանութենէն, և սաւառնող, այսպէս ըսելու համար, զոյութեան վիւլկար օրէնքներուն վերեւ, վայրկեաններ՝ ուր մեր ազատութիւնը մեզի կ'երեւի անժխտելի, թերեւս նաև ուրիշներուն ազատութիւնը։

Այս երկու կեցուածքը, հաւասարապէս կ'արգարանան։ Ըստ իրենց մտքին բնութեան, գաղափարներուն հակումին, ինքնիշխանութեան կողմակիցները, զրական քննադատ գարձած, պիտի ըլլան Տպաւորապաշտներ, որոշադրականութեան կուսակիցները, պատահմամբ իթէ քննադատութեան անձնաւորը ըլլան, պիտի դառնան dogmatiste-ներ, և պիտի ձգտին ընել գիտական քննադատութիւն։

Dogmatiste-ներու և Տպաւորապաշտներու վէճին ուրիշ մէկ երեսն ալ վերջիններուն թշնամական կեցուածքն է բանականութեան նկատմամբ զոր առաջինները կը նկատեն իրը միակ գատաւորը արուեստի և զրականութեան բաներուն, իրը գիխաւոր գատաւորը՝ առնուազն։

Հարկ կա՞յ երկարօրէն արպացուցանել թէ՝ dogmatiste-ները կը նային իմացականութեան իրը էական կարողութիւնը քըննադատին, թէ՝ անոր գատաւոտանին անոնք կը կոչեն հեղինակներն ու երկերը։ Բաւական է յիշել թէ Պրիւնըթիէր կը դատէ զրական երկերը, և կը դատէ զանոնք, երբեմն առանց հաջուի առնելու իր անձնական նախընտրութիւնները։ կը դատէ զանոնք անոնց կախումին և տեղին մէջ զոր կը գրաւեն անոնք իրենց սեղին եղափօխութեան շարքին։ Նկատենք նաև որ դօգմատիստներու դրութենական ոգին արտայայտութիւն մըն է միայն առաջին տեղը տալու ցանկութեան, զրական գատաւոմին մէջ, մարդկային բանականութեան, արտայայտուած՝ համակարգ տարագներով, ինչպէս անոնց գիտական ձգտումը վախճան մըն է միայն նոյն արմատական ոգիին, միացնել

փորձող՝ մարդուն բարձրագոյն գործունեութեան ժիշտունները որոշադրականութեան կալուածին։ Յստակ կերպով մեզի կ'երեւայ որ dogmatiste-ները կը նկատեն իմացականութիւնը իր կամարակապ քարը իրենց քըննագական զէնքին, ի հեճուկս հոգիին միւս կարողութիւններուն, զգայնութութեան մասնաւանդ և երեւակայութեան։

Տպաւորապաշտները նոյն կարծիքէն չեն։ Անոնք կը ձեռնարկեն խաչակրութիւն մը՝ իմացականութեան տրուած գերակայութեան գէմ։ Հետեւինք իրենց, զրոհին մէջ զոր կուտան այս բերդին։

Պատճառաբանութիւնները զորս կը գործածեն՝ իմացականութեան գէմ իրենց կոռուին մէջ, համաձայն չեն միշտ։ բայց մարդ կրցածը կ'ընէ, և դժուարին է զիրքը որ կը կայանայ աւերել ուզելուն մէջ, պատճառաբանութեամբ, պատճառաբանելու իսկ կարողութիւնը։

Dogmatiste-ները կը կարծեն(?) գատել։ Կարկանք մըն է այդ, կը յարեն Տպաւորապաշտները։ Անոնք չեն դատեր, կամ եթէ դատեն, բանականութիւնը ընելիք բան չունի այդ պարագային։ Անոնք Տպաւորապաշտներ են միւսներէն նուազ անկեղծ, ահա՛ ամէնը։ J. Lemaître կը զրէ՝ «Պր. Պրիւնըթիէր կը դատէ տպաւորութեամբ, և իր տպաւորութիւնները յաճախ այնքան տարօրինակ և անլուր են որքան անոնք որ կուզան քննադատներու ամենէն իդականէն (ա՛, ի՞նչ գեղեցիկ ցանկ մը կարելի է պատրաստել իդացած քննադատներու, եթէ մարդ ուզէ), բայց այս բոլորվ, ան միշտ ունի երեւոյթը խօսելու տիեզերական իմացականութեան անունով։ Ան բնա՛ւ չըսեր, «Ես», «Համար» և թերեւս այս ժուժկալութիւնը խոնարհամրութիւն կը կարծէ, սակայն զայն կը գործածէ բացարձակ ճշմարտութեան բարձրացնելու մոէ մարդու իր զգացումները, ենթակայ, մեզ պէս, հազար ազգեցութեանց՝ կրթութեան, միջավայրի, օրուան և ժամուան, հիւանդութեան կամ առողջութեան, բարեկամութեան կամ ատելութեան։ Եւ, քիչ մը անդին, կը հաստատէ թէ մարդ պիտի կրնար վերագրել Պրիւնըթիէրին որոշ պակասութիւն մը լրջութեան երեւոյթէ չտեսնուած ամենէն անդըրդուելի ծանրախոնութեան մը երեւոյթին տակու։

Եթէ այս այսպէս է, ինչո՞ւ Տպաւորապաշտները կը մաքասին Պրիւնըթիէրի քննադատութեան գէմ։ Ինչո՞ւ չեն բանար իրենց թեւերը այս Տպաւորապաշտին, մասնաւոր տեսակի մը, ճիշտ է, բայց որ իրենց կը նմանի, իրենց հաւատալով, և եղաօր մը պէսու։ Պէտք է ըլլայ, յամենայն դէպս, ուրիշ բան քան տպաւորութիւններու դogmatiste-ներու տրամաբանութիւններուն տակ։

Գերակայութեան մը յայտնի խոստովանութիւնը կայ չնորհուած իմացականութեան՝ զգացումին վրայ։ Արդ, իմացականութեան չվերաբերի գիտնալ գեղեցիկին յայտնութիւնները, զգացումով է որ զանոնք կ'ըմբռնենք, և ներհայեցողութեամբ, կը յարեն, Տպաւորապաշտները։

Արդարեւ, իմացականութեան իրաւասութիւնը տիեզերական չէ։ Երկեր կան որոնց հրապոյը կարելի պիտի չըլլար թարգմանել տրամաբան լեզուով և որոնց տարտամութիւնը չյարմարիր բնաւ տրամաբանող քննադատութեան մը ճշգրտութեան։ Պր. Պրիւնըթիէր, կ'ըսէ «Ժամանակակիցներուն ո հեղինակը, այնքան բարձրը կը գնահատէ ճշգրտութիւնը որ կը թուրի թէ ամէն ինչ որ չի կրնար արտայայտուել խիստ ճշգրտութեամբ մը, զոյութիւն չունի բնաւ իրեն համար։ Եւ սակայն, գրեթէ անվրիպելի է որ քննադատը, ուսումնասիրելով կարգ մը գերքեր, ընդունի՛ ճամբան, այն ինչ գաղափարը, ստանար այն ինչ տպաւորութիւնը զոր կրնայ վեցարտադրել միայն կէս-յարմար եղբերով, կէս-լոյսներով, մերձաւորութեամբ։ Արդ, այն որ չհանդուրժեր այս դոյզն ճշգրտուաթեան արտայայտումին մէջ կարգ մը եւ բանգներուն մտածումի, զգացումի զգայնութեան, կրնայ գեռ ըլլալ ծնեալ-քննադատը շատ մը գերքերու։ ամենօ՞ւն ալ։ Զկա՞ն զիրքեր որոնք խուսափին իրմէն մասամբ, և որոնց վրայ իր իրաւասութիւնը բացարձակ չըլլայ։

ԱՄՓՈՓԵՑ

ՊԱՐԴԵՒ ՏԵՐ ՅՈՎՀԱՆՆԵԼՍԵԱՆ

(Եարունակելի՝ 16)

ՊԱՐՍԿԱՍՏԱՆԻ ՆՈՒԽՐԱԿ ԳԵՐ. Տ. ՀԱՅՐԻԿ ՎՐԴ. ԱՍԼԱՆԵԱՆԻ
ՎԵՐԱԴԱՐՁԸ

ՄԵՌՆ-ի Խմբագրութեան մասմառո փափացին վրայ Ս. Երուսաղեկի նոյիրակ Գեր. Տ. Հայրիկ Վրդ. Ասլանեան որ 5 Մարտ 1951 մելքնած էր Պարսկաստան և 10 Յունի 1951, վերաբարձաւ Ս. Արռո, իր ընդարձակ և նեղակացիրը ներկայակա առաջ Ս. Արռոյ Պատ. Տնօրհեա ժողովոյ, տուա նետեւեալ և նեղակատութիւնը սեղմ տողերով ուր, խացուած և իր առաջնորդական գործին կարեցի մանրամասնութիւնները:

Պարսկաստանէն վերադարձես վերջ, անհրաժեշտ էր նկատեմ տալ սեղմ տողերով և նեղատուութիւն մը մեր առաքելութեան եւ հանգանակութեան արդիւնքի տուրջ, «Սինճ»ի էջերեն, ի միամստութիւն պարսկանայ նուիրատուներու եւ ի գիտութիւն արտասահմանի մերազն արենակիցներու՝ երանի նայութեան ի նպաս Ս. Արռոյին եւ Պաղեստինի աղետանար նայութեան բերած օժանդակութեան:

Պէտք է խոսովանիլ թէ մեր առաքելութեան ժամանակը կը զուգագիպէր հաղափական եւ նետեսական աննպաս կացութեան մը, վերջերս սկիզբ առած նաւրի ազգայնացման կենսական հարցով, որը, ստեղծած էր երկրին մէջ ոչ միայն անկայուն եւ երերուն գրութիւն մը, այլեւ պատճառ զարձած առեւտրական կայուն վիճակի մը, հազարական բազմաբիւ կազմակերպութիւններու ամենօրեայ եւ բազմաբոխ ցոյցերու նետեւանքով: Երկրի այդ կացութիւնը կ'ունենար անօւշու, իր անդրադարձը երանահայութեան առօրեայ կեանին եւ նիւրական կացութեան վրայ, սակայն, հակառակ այդ ոչ բաղձակի վիճակին, տակա կը կազմակերպուեին հանգանակիչ յանձնախումբեր, Ազգային եւ նկեղեցական Մարմիններու միջոցաւ, եւ օժանդակութեան գործը իր բափը կ'առներ հայաւա կերպներու մէջ, բաւարար արդիւնքով:

Աւագ շաբարուան ընթացքին, Ազատանի մէջ, Ապրիլի սկիզբը՝ նկեղեցական Վարչութիւնը կը ձեռնարկէր հանգանակութեան հակառակ նոն զեռեւս ծայր տուած անախործ ցոյցերու եւ տակնութայութեանց, եւ կուտար արդիւնքը 5.046 բուման գումարի մը:

Ապա՝ Մասչէք Սուլէյմանի եւ շրջակայից մէջ, նկեղեցական եւ Պարոցական Վարչութիւնը, չորս յանձնախումբերու միջոցաւ, բանի մը օրերու ընթացքին, կը նանգանակէր սակաւարի հայութենէն 3.250 բումանի գումար մը: Յետոյ, Թեհրանի մէջ կը սկսէր հանգանակութեան գործը, 20 Ապրիլին, եւ Հանգանակիչ Յանձնախումբը մեր զիսաւորութեամբ՝ կը նանգանակէր 18.080 բումանի գումար մը, որուն կը բերէր իր սրբառանդ եւ առատաձեռն մասնակցութիւնը ազգ. բարերար Մեծ. Տիառ Շոօման Խայել, 5.000 բումանի գումարով մը: (Ոյս բարերարի անձին ու գործին պիտի անդրադառնամ առանձին յօդուածով մը): Հուսկ, Նոր-Զուլզայի մէջ Գեր. Տեղապահ Հօր կոչին վրայ, ծխական նկեղեցիններու սենուկներն եւ ազգային կարգ մը Մարմիններէ, Կոօնական Խորհուրդն ու Համայնական Խորհուրդը, կը նանգանակէր Տուրք մը, 3.280 բուման եւ այսպէս կը բերէր իր սրտաբուղն նուերը Ս. Արռոյին եւ Պաղեստինի աղետանար նայութեան, «զոյիւ չափ զկեանս իւր» լումայովը:

Այսպէս, ուրեմն, Թեհրան, Ազատան, Նոր-Զուլզա եւ Մասչէթ Սուլէյման հաղաքներէն, ուր, հանգանակութիւններ տեղի ունեցան, գոյացաւ 30.656 բումանի գումար մը:

Պարտին ներեւ իմ օնորհակալութիւնս յայտնելու լիւեալ վայրերու Հանգանակիչ Յանձնախումբերու անդամ-անդամուհիններուն, իրենց սրտապին գործունեութեան եւ յօդարակամուրեան համար, եւ կը մասնաւուեմ զոհունակութիւնս Թեհրանի Խորհուրդին եւ նկեղեցական Վարչութեան Թեհ-

րանի, Ապատանի եւ Մասչեր Սուլեյմանի Սկեղեցոյ եւ Գորոցի Հոգաբարձուրեանց, Նոր-Զաւզայի Կրօնական եւ Համայնական Խորհուրդներու, իրենց գործակցուրեան եւ հանգանակուրեան գործին տուած արտագին բափին եւ բաւարար յաջողուրեան համար:

Մանաւորապիս մեր գործունակուրիւնը կը յայտնենք Թիհրանի մամլոյ ներկայացուցիչներու, «Ալիք»ի, «Ցախաւել»ի եւ «Վերածնունդ»ի պատուարժան խմբագրուրեանց, որոնք մեր առաջելուրեան ուուրջ եւ մասին հանրուրեան ուօւարուրեան յանձնեցին մեր կոշերն ու ընորհակալիքի արտայայտուրիւնները, իրենց էջերեն:

Անմոռանալի և մանաւանդ Մեծ. Տիար Ս. Նազարեկեանի անվերապան եւ անկեղծ բարեկամական վերաբերմունքն ու սեր Ս. Արոռին հանդեպ եւ մեզ՝ ինչպես նաև իր օմանդակուրիւնը՝ ամեն գործի եւ դժուարուրեանց մէջ, մեր Պարոկասան պանդիթուրեան ուշանին:

Կարելի չէ երեք մատանանդ Տէր. Ա. Ալյայեանի այնքան ազնիւ եւ ազդու միջամտուրիւնը՝ որով սրտագին եւ անկեղծ զգացումներով օգտակար եղաւ մեզ մեծապէս դժուարուրիւններու հարբան գործին մէջ:

Օհնուրին մանաւանդ բոլոր ազնիւ նուիրատուներու, որոնք, անսիր եւ անսարքե չմնացին Ս. Արոռին եւ Ժաղավուրդին կարիքին եւ դժբախտուրեան դիմաց, եւ իրենց արտագին լումաններով փափակեցան օմանդակել եւ մեղմել անոնց պետերը, բայ կարգարեան եւ զինուրուրեան բաժիններով. բազ Տէր, վարձանասոյց ըլլայ եւ բիւրապատիկ այդ նուեները իր առատացուցիք ընորհին եւ բարիքին զեղուն բաժնումնով:

ՀԱՅՐԻԿ Վ.ԲԻ. ԱՍԼԱՆԵԱՆ Նուիրակ Ս. Երևանիկի

Նոր Զաւզային, ձեռամբ Հազ. Տ. Հայրիկ Վ.Բ. Ապատանի (նուիրակ Ս. Երևանիկի), ընորհակալուրեամբ սացուած է նետենալ նուեները.

1. — Տէր իւ Տիկին Սարգսի Գշխոյ Օհնուններէ՝ մէկ ասեղնազոր բառակուսի սեղանի ներման ձածիք:

2. — Տիկին Սահման Կոստանտինէ՛ եւկու հաս իմբնաձեւազոր փաքրի կորններով վարագոյ Ս. Գրիշապի:

3. — Տիկին Ռուզա Ս.ղամալէ, իր վաղամենիկ դատե Ամբրայի իշաւականին մէկ թիւյէ կանաչ յատակով վարագոյ Ա. Գլանդիք. եւկու բարիւրայ եւ եւկու աւետարանի բռնիք:

Ո. ՅԱԿՈԲԻ ՆԵՐՍԻԿԻ

ԱՄՍՈՐԵԱՅ ԼՈՒՐԵՐ

• 3 Յունիս Կիր. — 1.2. օր Ցինանց. Ս. Պատարագը մատուցուեցաւ Ս. Յարութեան Տաճարի մեր վերնատան մատրան մէջ: Պատարագին էր Հոգ. Տ. Հայկազուն Վրդ. Արբակամեան:

• 5 Յունիս Դէ. — Կէսօրէ վերջ, ժամը 4.45ին, Ս. Աթոռ ժամանեց Գեր. Տ. Ռուբէն Ս. Արք. Մանասեան, Պէյրութ-Գալանտիս օդային դժու:

• 6 Յունիս Դէ. — Կէսօրէ վերջ, ժամը 1.30ին, Հոգ. Վարդապետ Հայրեր, Գեր. Տ. Ռուբէն Ս. Արքեպոս. Մանասեանի զլիաւորութեամբ բարձրացաւ Համբարձման լեռ, ուր Համբարձման Սրբատեղւոյն վրայ կատարուեցաւ երեկոյեան ժամերգութիւնն ու վաղուան տօնին Հանդիսաւոր նախատառնակը, իսկ գիշերասկիզբին «Եկեսցէ» և «Հայում»: որոնց յաջորդեցին գիշերային և առաւտեան ժամերգութիւնները: Արարողութիւնները վերջացան կէսօրէ բրին: որմէ ետք Միաբանութիւն և ժողովուրդ վերագրաձման մայրավանք:

• 7 Յունիս Եշ. — Համբարձումն Տեան մերյ Ցինափի Քրիստոփի. առաւտեան ժամը 7-ին, Միաբանութիւնը՝ զլիաւորութեամբ Գեր. Տ. Ռուբէն Ս. Արքեպոս. Մանասեանի, ինքնաշարժերու շարանով մը՝ բարձրացաւ Համբարձման լեռ: Համբարձման Սրբատեղւոյն մուտքը եղաւ «Հրաշափառ» հանդիսութեամբ, որմէ ետք, օրուան հանդիսուոր Ս. Պատարագը մատոյց Գեր. Տ. Ռուբէն Ս. Արքեպոս. Մանասեան: Քարոզեց Հոգ. Տ. Հայկազուն Վրդ. Արբակամեան, ընարան ունենալով «Համբարձի զախ իմ ի լերինս», ուստի եկեցցէ ինձ օգնութիւն: Ս. Պատարագի ընթացքին կատարուեցաւ Հայրապետական մազթանք: իսկ յաւարտ Ս. Պատարագի մնանանդէս «անդաստան», որմէ վերջ՝ Միաբանութիւն և ժողովուրդ պաշտօնական գնացքով վերագրաձման մայրավանք:

— Ն. Վ. Անգլիոյ թագաւորի ծննդեան տարեգարժի առիթով, քաղաքին Բրիտանական ընդհ. Հիւպատոսի և իր տիկնոջ կումէ եղած հրաւերին ընդուածելով, Հոգ. Տ. Հայկազուն Վրդ. Արբակամեան, ընկերակցութեամբ Հոգ. Տ. Պարզեւ և Միւռուն վարդապետաց, ինչպէս նաև Տիար Կարպիս Հինդլեանի, ներկայ գտնուեցաւ պատուոյ ընդունելութեան, որ տեղի ունեցաւ երեկոյեան ժամը 6.30ին, էլ-Զահրա պանդոկին մէջ:

• 9 Յունիս Եր. — Երեկոյեան ժամերգութիւնն ու վաղուան սոնին նախատառնակը պաշտըւեցան Ս. Հրեշտակապետաց եկեղեցոյն մէջ, հանդիսապետութեամբ Գեր. Տ. Ռուբէն Ս. Արք. Մանասեանի:

• 10 Յունիս Կիր. — Բ. Մաղկազարդ. առաւտեան ժամերգութիւնն ու Ս. Պատարագը մա-

տուցուեցաւ ի Ա. Հրեշտակապետ։ Պատարագիչն էր Հոգ. Տ. Միւռոն Վրդ. Կրամիկեան։ Յետ Ս. Պատարագի, Նախագահութեամբ Գեր. Տ. Ռուրէն Ս. Արքեպս. Մանասեանի, կատարուեցաւ հոգեհանգիստ Գեր. Տ. Կարապետ Ս. Արքեպս. Մազլըմեանի և Հոգ. Տ. Ներսէս Վրդ. Թօրոսեանի մահուան քառասունքին առթիւ։ ապա Միաբանութիւնը կատարեց մասնաւոր հոգեհանգստեան պաշտօն վերջինին հոգակոյտին վրայ, Զամթաղի գերեզմանատան մէջ։

— Յետ միջորէի ժամը 5ին, Հոգ. Տ. Հայրիկ Վրդ. Արևանեան, որ իբր Ս. Աթոռոյն նուրիբակերնք ամբաներէ ի վեր Պարակաստան կը զանուէր, Ո. Աթոռ վերագարձաւ՝ թեհրան - Պէյրութ - Գալանտիա օդային գծով։

● 16 Յունիս Եր. — Երեկոյեան ժամերգութիւնն ու վազուան տօնին մեծահանգստ Նախատօնակը կատարուեցաւ Ս. Յակոբեանց Մայր Տաճարին մէջ, Նախագահութեամբ Գեր. Տ. Ռուրէն Ս. Արքեպս. Մանասեանի, իսկ զիշերասկիդրին կատարուեցաւ «Եկեղեց»ի և «Հակման» արարողութիւնները։

● 17 Յունիս Կիր. — Հոգեզալուս. Հանգիստար Ս. Պատարագը մատուցուեցաւ Ս. Յակոբեանց Մայր Տաճարին մէջ։ Պատարագիչն էր Գեր. Տ. Ռուրէն Ս. Արքեպս. Մանասեանի, Յետ Ս. Պատարագի, Նախագահութեամբ Հոգ. Տ. Հայրիկ Վրդ. Արքահամեանի, կատարուեցաւ օրուան տօնին յատուի հոգեհանգստեան կարգը, որ կրինուեցաւ նաև Երջանկայիշատակ Տ. Կիւրեղ Ս. Պատրիարք Հօր շիրմին վրայ։

● 18-23 Յունիս. — Ամրողջ շարթուան Ընթացքին Ս. Աթոռոյն նորընծայ Հոգ. Տ. Տ. Զաւեէն, Անուշշատան, Վարուժան, Կիւրեղ և Օշական արեգաները և Տ. Արշակւիր քահանայ մատուցին իրենց անդրանիկ Ս. Պատարագները Ս. Յակոբեանց Մայր Տաճարի մէջ։

● 21 Յունիս Ել. — Հոգ. Տ. Եղիշէ Արդ. Կիւրիկին, Անթիլիասի Միաբանութենէն, Ամմանի ճամբով՝ Ս. Աթոռ ժամանեց։

● 23 Յունիս Եր. — Կէսօրէ առաջ, ժամը 10ին, Երևասպէմի Վահեմ. Քաղաքապետ Արէփիփաշա էլ-Արէփ քաղաքապետարանի կազմով՝ այցելեց Պատրիարքարան, ապա շրջեցաւ Ս. Աթոռոյն զանազան հաստատութիւնները, ինչպէս Տպարան, Մատենազարան, վարժարաններ, ժողովրդային խոհանոց և այլն։ Վահեմ. Քաղաքապետը հիւրասիրուեցաւ Պատրիարքական Տեղապահի Փախանորդ Հոգ. Տ. Հայրիկ Վրդ. Արքահամեանի և հոգեշնորհ Հայրերու հոգմէ։

● 24 Յունիս Կիր. — Հանգիստար Ս. Պատարագը մատուցուեցաւ Ս. Յակոբեանց Մայր Տաճարի մէջ, պատարագիչն էր նորընծայ արեղաներու վարժիչն և ուսուցիչը՝ Հոգ. Տ. Հայրիկ Վրդ. Արքահամեան։ Բատ աւանդական սովորութեան Ս. Պատարագին կը սպասարկին վեց նորընծաները։ Քարոզեց պատարագիչ Հայրը, բնաբան ունենալով Ս. Գրքէն և ամանա տանը կերպից զիս համարը, թելազրելով նորըն-

ժաներուն Աստուծոյ Տան և Ս. Աթոռին մշտարթուն նախանձախնդրութիւնը ի պայծառութիւն Ս. Եկեղեցւոյ։ Յետ Ս. Պատարագի կատարուեցաւ Հայրապետական Հանգիստարութ մաղթանք, Ամենայն Հայոց Սրբազնագոյն և վեհափառ Հայրապետ Ն. Ա. Օ. Տ. Տ. Գէորգ Զ. կաթողիկոսի օժման եօթներորդ տարեգարձին առթիւ։ Ապա Հոգեհանգստեան հանգիստարութ պաշտամունք Երջանկայիշատակ Տ. Կիւրեղ Ս. Պատրիարք Հօր Հոգեւոյն վիճակին գաւթիւն մէջ, իներկայութեան ամբողջ Միաբանութեան և ժողովրդեան հոծ բազմութեան։

— Երեկոյեան ժամերգութիւնն ու վաղուան տօնին նախատօնակը պաշտուեցաւ Ս. Հրեշտակապետաց Եկեղեցւոյն մէջ, նախագահութեամբ Գեր. Տ. Ռուրէն Ս. Արքեպս. Մանասեանի։

— Ո. Աթոռոյոյ Գեր. Տեղապահ Հայրը, ինչպէս նաև Հոգ. Տ. Սուրէն և Նորայր վարզապետներ, Պէյրութի օգակայանէն մեկնեցան Ս. Լէմմիածին՝ եպիսկոպոսանալու համար։

● 25 Յունիս Բէ. — Ս. Կաւսանացն Հովիսիմանց. Ս. Պատարագը՝ Ս. Հրեշտակապետաց Եկեղեցւոյ Ս. Հովիսիմեանց մատրան մէջ, մատոյց Հոգ. Տ. Յակոբ Վրդ. Վարդանեան։

— Առաւտօնեան ժամը 8.30ին բացումը կատարուեցաւ Ս. Թ. Վարժարանի ամափերջի բերանացի քննութեանց, Տնօրէն ժողովոյ անդամը, նախագահութեամբ Գեր. Տ. Ռուրէն Ս. Արքեպս. Մանասեանի, Ներկայ գտնուեցան բերանացի քննութեանց։

● 26 Յունիս Գչ. — Առաւտօնեան ժամը 9ին, Հոգ. Տ. Միւռոն Վրդ. Կրամիկեան, Պալանտիա - Պէյրութ օգային գծով մեկնեցաւ կ. Պոլիս, իր նոր պաշտօնատեղին։

● 27 Յունիս Գչ. — Տեղույոյ Բրիտանական Հիւապատուարանի հրաւերին՝ Ներկայ գտնուեցան Հոգ. Տ. Հայրիկ Վրդ. Արքահամեան, ընկերակցութեամբ Հոգ. Տ. Հայրիկ Վրդ. Ալշանեանի և Տիար Կարպիս Հնիզղեանի, Վահեմ. Հիւապատուարան մէջ ի Ելիսա - Ճարան։ Այսն հաւաքսոյթ կազմակերպուած էր Վահեմ. Հիւապատուի Ս. Քաղաքէն մեկնումին առիթով։

● 29 Յունիս Ռւրը. — Երեկոյեան ժամերգութիւնն ու վաղուան տօնին նախատօնակը կատարուեցաւ Ս. Յակոբեանց Մայր Տաճարի, Ս. Ստեփանոս մատրան, Ս. Գրիգոր Լուսաւորչի սեղանին վրայ։ Պատարագիչ Հոգ. Տ. Հայրը Արքահամեանի և ամանա տանը կերպուած էր Վահեմ. Հիւապատուի Ս. Քաղաքէն մեկնումին առիթով։

● 30 Յունիս Եր. — Ս. Հօն մերոյ Գրիգորի Լուսաւորչին, իշեասկ կանելիյն ի վիրապէն. Ս. Պատարագը մատուցուեցաւ Ս. Յակոբեանց Մայր Տաճարի, Ս. Ստեփանոս մատրան, Ս. Գրիգոր Լուսաւորչի սեղանին վրայ։ Պատարագիչ Հոգ. Տ. Հայրը Արքահամեանի և ամանա տանը կերպուած էր Վահեմ. Հիւապատուարան։

— Երեկոյեան ժամերգութիւնն ու վաղուան տօնին նախատօնակը կատարուեցան Ս. Յակոբեանց Մայր Տաճարի մէջ, նախագահութեամբ Գեր. Տ. Ռուրէն Ս. Արքեպս. Մանասեանի։

Տ. ԳԷՈՐԳ Ս. ԱՐՔԵՊՈՍ. ԱՐՄԱՆԵԱՆ

ՆԱԽԿԻՆ ՊԱՏՐԻԱՐՔԱԿԱՆ ՏԵՂԱՊԱՀ Կ. ՊՈԼԱՅՑ

Կ. Պոլսոյ Պատրիարքանեն մեջի ուղղուած նեռագրէ մը ցաւով իմացանք մահը Պոլսոյ նախկին Պատր. Տեղապահ Տ. Գևորգ Ս. Արքեպոս. Արալանեանի, որ տեղի ունեցած է 25 Յունիսին:

Հանգուցեալ Մթքանը ծնած էր 1869ին Բինկեանի մէջ (Ակնայ զաւառ), ապա տնած Ակն, ուր իր նախնական կրուրինը կը սահնայ քէ ծննդավայրին եւ քէ Ակնոյ սաշ: Ամուսնացած էր, սակայն ընտանեկան մեծ դժբախտուրեան հնրակուած է . . . իր կինը բռւրեւու կողմէ ողջ ողջ կ'այրուի. այս ողբերգուրինը իր վրայ մեծապէս կ'ազդէ ու իր մսիքարուրինը կը գտնէ՝ ծառայելով որբանցներու մէջ:— Եղած է ուսուցիչ, մատակարար եւ տեսուչ ի մասնաւորի Մթքասիոյ եւ Եւդոկիոյ հայկական որբանցներու: Հուսկ ուրեմն կ'որոշ կրուակրօն եկեղեցական դասնալ:— 1898ին աւագ սարկաւած կը ձեռնապրուի Մթքասիոյ եւ Եւդոկիոյ բազմարդիւն առաջնորդ՝ լուսահողի Տ. Պետրոս Արքեպոս. Թանմիզեանին: Տ. Պետրոս Մթքազան իր ունեցած բանկազին ձեռապիրները եւ զիրեւը կը ծախս ու անկէ գոյացած գումարով նոր տեսք մը ծախս կ'առնէ ու զայն որբանցի վերածելով՝ վերատեսուչ կը կարգէ նորբնձայ սարկաւագր:— 1900ին Սեպտ. 10ին կրուակրօն բանահայ կը ձեռնապրուի Մթքասիոյ Ս. Նեան վանքին մէջ, Տ. Պետրոս Արքեպոս. Թանմիզեանի:— Երկար տարիներ վարած է զանազան պատուաներ, Եւդոկիոյ եւ Մթքասիոյ մէջ. եղած է առաջ. տեղապահ ու ապա առաջնորդ Ասանայի: Զինազադարեն յետոյ անցած է Պոլսի, եւ եղած է բարողիչ եւ ուսուցիչ զանազան բաղերու եկեղեցիներու եւ գարցոցներու մէջ:

1922ին Տ. Զուտէն Պատրիարք կը օժիպուի հեռանալ Պոլսէն՝ անզիական մատրանաւով մը, վասնի Համաձայնականները՝ Անգլիա, Ֆրանսա եւ Իտալիա համաձայնած էին ձգել Պոլիսը, որ նույն թբական տիրապետուրեան տակ անցաւ: Այս վիճակին մէջ, Պոլսոյ 100,000 հայ բաղուրը նոր տագնապի մը կը մատնուէր: Օրուան վարչուրինը միաձայնուրեամբ Պատր. Տեղապահ կ'ընտէն հանգուցեալը: Վասնի, հանգուցեալ Մթքազանը պետական ուշանակներէ սիրուած ու յարգուած անձ մըն էր: Ու այդ պատօնը կը վարէ մինչեւ Նարոյեան պատրիարքի թեսրուրինը (1927):

1922ին եպիսկոպոս կ'օծուի Վ. Տ. Տ. Գևորգ Ե. Վեհափառ կարողիկոսէն:

1928ին այցելած է Երուսալիմ, օծելու համար նորակառոյց Ս. Գևորգ Ակեղեցին: Այս տարին գրած է իր տպաւորութիւնները «Աւղեւորուրին յիրովպիհա» անունով (պատկերագր, սով. 1930, Պոլսի):— Ավաստակցած է հաեւ օրաբերերու եւ հանդէսներու:

1944ին Նարոյեան պատրիարքի մանէն վերջ, անզամ մը եւս Տեղապահ կ'ընտրուի: 1945ին կ'ուղեւզրի Ս. Էջմիածին իրեւ պատզամաւոր Ամենայն Հայոց կարողիկոսական թեսրուրեան:— Իր եկեղուրդ տեղապահուրեան ուշանը կը տեսէ մինչեւ թեսրուրինը Ամենապատի Տ. Գևորգին Խաչատուրեան պատրիարքին:— Հանգուցեալ Մթքազանը եղաւ կորովի եւ եկեղեցւոյ աւանդուրեան հաւատարիմ եկեղեցական մը, եւ սակայն հակառակ եկեղեցականի մը յատուկ իր ունեցած տաս մը բարեմանուրիններուն, իր եկեղուրդ տեղապահուրեան ուշանին պոլսահայ զաղուրը չի դադրեցաւ տաս ցաւալի եղելուրեանց բար ըլլակ:— 1 Յուլիս Կիրուկի Ս. Թափրեանց Մայր Տանարի մէջ կատարուեցաւ հոգինանգստեան հանդիսաւոր պատօն ի հանգիս հանգուցեալ Մթքազանի նոգույն:

Կ'ազօքնի որ Տէր Ասոււած Շնորհի Երանական հանգիս վախճանեալ Մթքազանի նոգւյն, եւ իր եկեղային մսիքարուրինը պարզէւէ հաեւ անոր ի կեանս եղող բոլոր պարագաներուն:

«ԱԻՊՆ»ի ԽՄԲԱԳՐՈՒԹԻՒՆԸ ԵՒ ԿԻՆԴՊԵՆԿԵԱՆ ՄԱՏԵՆԱԳՈՐԾԱՆ
ՇՆՈՐՀԱԿՈԼՈՒԹԵԱՄԲ ԱՏԱՑԱԾ ԵՆ ՀԵՏԵՒԵՈՒ,
ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆՆԵՐԸ

ՓԵԴՈՆ կամ ՀՈԳԻՆ ԱՆՄԱՀ, Պղատոն, թրզմ. Իսահակ Վրդ. Դազարեանի, Պութոն, 1951, էջ 122: Նուէր թարգմանողէն:

ԳԱՂԱԳԻՄԵՐԻՆԵՐԻ ՈԳԻՆ, Դաշնակցութեան «Ապակենտրոնացում»ի առիթով: Վ. Նաւասարդեան, Մատենաշար «Յուսաբեր»ի, թիւ 52: Գահիրէ, տպ. «Յուսաբեր», 1951, էջ 230: Նուէր հեղինակէն:

ՀԱԼԱԿԻ ՀՄԲՈՍ ԱՐԺԵԻՐ, վերամշակեց Վահան Զախատորեան, Պ. Արամեանի Յուշատերէն, նիւ եորք, 1950, էջ 64: Նուէր հեղինակէն, 2 օրինակ:

Էջեր եի ՆԻՒԹԵՐ ՀՈԴԵԲԱՆՈՒԹԵԱՆ, Գէորգ Ա. Մարաֆեան, հրատարակութիւն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան, Անթիլիաս, 1950, էջ 448: Նուէր հեղինակէն:

Էջեր եի ՆԻՒԹԵՐ ՄԱՆԿԱՎԱՐԺՈՒԹԵԱՆ, Գէորգ Ա. Մարաֆեան, հրատարակութիւն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան, Անթիլիաս, 1950, էջ 563: Նուէր հեղինակէն:

ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ԳՈՐՆՈՑ ԱՊՈՔՖԵԼՈՑ, Գրիգոր Ա. Մարաֆեան, հրատարակութիւն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան, Անթիլիաս, 1950, էջ 362: Նուէր հեղինակէն:

ՆԵՐԱԾՈՒԹԻՒՆ, ՆՈՐ ԿՏԱԿՈՐԱՆԻ, Գրիգոր Ա. Մարաֆեան, հրատարակութիւն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան, Անթիլիաս, 1950, էջ 356: Նուէր հեղինակէն:

ԿԵԱՆՔԻ ՃԱՄԲԱՆ, (Յուշերու գծով); Թաղէոս Գ. Շէտիկեան (Թեհրան), Յառաջարան՝ Ս. Բախտիկեանի, Պէյրութ, Տպ. «Հայկ», 1947, էջ 140: Նուէր հեղինակէն, 2 օրինակ:

ՌԱՄԿԱՎԱՐՈՒԹԵԱՆ ՈԳԻՆ ԿԱՄ ԱՆՀԱՏԱԿԱՆՈՒԹԵԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ, Յ. Պ. Պողոսեան, Պութոն, Մէսս., տպ. «Ազգ»ի, 1920, էջ 49: Նուէր հեղինակէն:

ՀԱՅ ՏԵՂԸ ԵՒ ՀԱԼԱԾԱՆՔԵՐԻ, (Հոգերանութեան լոյսին տակ), Յ. Պ. Պողոսեան, Պութոն. «Երան» տպարան, 1919, էջ 384: Նուէր հեղինակէն:

ԶՈՊԱՆԱԿԻ ՎՐԱՅ, վէպ, Բազարատ Թեւեան, Խմբանպուլ, 1951, էջ 320: Նուէր հեղինակէն:

ՀԱՅՐԵՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՏՄՈՒԹԻՒՆՆԵՐ, երկասիրեց Յ. Պ. Պողոսեան, Լոս Անճելլոս, Քալիֆորնիա, Պօզանեան տպղթն, տպ. «Պօզարթ», 1942, էջ 857: Նուէր հեղինակէն, 2 օրինակ:

ՄԱՆԱԱՅ, Տարեգիրը, Բ-Զ Տարի, հրատարակութիւն Հոգեւոր Եղբայրութեան Երիտասարդաց, Հալէպ, տպ. «Մարանաթա»: Նուէր «Մարանաթայ»էն:

265 ԱԶԴԵՑԻԿ ՎԱՅՑՈՒԹԻՒՆՆԵՐ, Ս. Յ. Փաշկեան, (հաւաքուած եւ դասաւորուած «Մարանաթայ»էն), Հալէպ, տպ. «Մարանաթա», էջ 86: Նուէր «Մարանաթայ»էն:

ԳՈՒՇՆԱԿԱՆ ԱՌԱՋԱԲՐԴԻ ԽԱՐԱՏԵՐՈՒԻ ԵՒ ՖՐԵԶԱՅԻ ԱՇԽԱՏԵՐՆԵՐՈՒ ՀԱՄԱՐ, ԵՒ ՕԳԱԿԱՐ ԳՐԵԼԵԿԵՆԵՐ ԱՅԼ ՄԵՔԵՆԱԿԱՆ ԱՐՀԱՍՏԵՐՈՒ ՄԱՍԻՆ, Ա. Անրուեան, Հալէպ, տպ. «Նայիրի», 1951, էջ 239: Նուէր հեղինակէն:

ԱՍՑՈՒԱՆՇԱՇՈՒՆՁԵՆ ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆՐ, Թարգմանեց Սամուէլ Յ. Փաշկեան, Պէյրութ, 1951, էջ 208: Նուէր հեղինակէն, 2 օրինակ:

ՍՈՒՐԲ ԿՐՍՅԻՆ 360 ՀԱՐՑՈՒՄՆԵՐ, պատրաստեց Սամուէլ Յ. Փաշկեան, Պէյրութ, էջ 39: Նուէր հեղինակէն:

ԱՍՑՈՒԱՆՇԱՇՈՒՆՁԵՆ 1500 ՀԱՐՑՈՒՄՆԵՐ, Թարգմանարար պատրաստեց Ս. Յ. Փաշկեան, տպ. «Մարանաթա», Հալէպ, էջ 124: Նուէր հեղինակէն:

ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ՄԵՐՋԱԼՈՐ ԱՐԵՒԵԼՔԻ ԵՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ, Ա. Հատոր, (հնագոյն աշանկերէն մինչեւ Տիգրան Մեծի կայսրութեան անկումը), հեղինակ Գ. Դիւզալեան, տպ. Համազգային Ընկերութեան, Պէյրութ, 1951, էջ 615: Նուէր հեղինակէն:

ԵՐԻՎԱՐԴ

ՎԱՐԴԱՎԱՆՔ

(ԹԱ.ՏԵՐԱԾ.Գ. Գ.Ե.Ց. Ա.ԲԱ.ԲՈՅ.)

ՎԱՐԴԱՎԱՆՔ ԳՈՅԱՄԱՐՏԻ

1500-ԱՄԵԱԿԻ ԱՌԻԹՈՎ

ՏՊԱՐԱՆ ԱՐԲՈՅ ՅԱԿՈՒՅԵԱՅ

ԵՐՈՒՍԱԼԵՄ

1951

Էջ՝ 56

Գին՝ 150 Ֆիլս

Հնիքիր քուղբ եւ մահուր տպագրութիւն

ԴԱՆԻԷԼ ՎԱՐՈՒԺԱՆԻ

ՍԱՐՍՈՒՐՆԵՐ ԵՒ ՀԱՅԻՆ ԵՐԳԸ

Ճերմակ քուղբ եւ մահուր տպագրութիւն

Խւրամանչիւր հատորի զինն է՝ երեք օդիխն :